

443

Ոհ՞՛՛  
Ե՛  
ՄԵՐԵՎԱԼԵՐ

2  
P - 51

2  
P-51

03 AUG 2009

## ՈՒՅՈՒՆ ՄԵԽԱԿԱԼՆԵՐԻ

Ույուն Օքոմապիլով, Խեղղուելով կոմ Հրացանով  
Սպաննուած Մեր Սիրելիները

Զիբկուած Մեռեալներուն Համար  
ի՞նչ Յոյս կայ

Ույուն՝ Երկինք, Դժոխք, Քաւարան,  
Գեհեան Եւ Տարտարոս

Արդարադատ Կառավարութիւնը, Եւ  
Անապատներուն Մէջ Յօշոտուող Մեր Սիրելիներուն  
Վերադարձը՝ Երկրիս Վրայ  
Յովկ. Ե. 28, 29, Յայտ. Ե. 13, Երեմ. ԱԱ. 16, 17:



Հրատարակիչ՝  
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ս. ԳԻՐՔ ՌԻՍԱՆՈՂԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ  
INTERNATIONAL BIBLE STUDENTS ASSOCIATION  
(Armenian Department)

117 Adams St.,

Brooklyn, N. Y.

U. S. A.

1927

WATCH. TOWER  
Rue Zananiri No. 3  
SPORTING RAMLEH  
ALEXANDRIE (Egypte)

24 AUG 2013

443

## ՈՒՅՐ ԵՆ ՄԵՌԵԱԼՆԵՐԸ

Սբ. Գրոց յնձալից և գոհացուցիչ պատասխանը

ԳՐԵԿ՝

Ճ. Ֆ. ԲԼԹՀՀՂՔՅՈՐՏ

Նաեւ Հեղինակ՝

«Ասումծոյ Քնարը»

«Աշխարհի Տագնապը—Ինչո՞ւ»

«Ներկայիս Ապրազ Մարդկութենէն  
Միլիոնաւորներ Բնաւ Պիսի Զմեռնին»

«Սփոփանիք Ժողովուրդին Համար»

«Բաղալի Կառավարութիւն Մը»

«Ժողովուրդին Դրօշակը»

Եւն., Եւն., Պրեքորու:

(“Where are the Dead?” in Armenian)

Copyrighted in 1927 by  
INTERNATIONAL BIBLE STUDENTS ASSOCIATION

Printed in U. S. A.



## ՈՒՅՐ ԵՆ ՄԵՌԵԱԼՆԵՐԸ

«ՕԹՈՄՈՊԻԼՈՎ ՍՊԱՆՆՈՒՄԾ»

«ԱԴԱՄ ՈՒՐԱԽԵԱՆ՝ ԴԱԿԻԹ Եւ ՌԵԲԵԿԱ, ՈՒ-  
ՌԱԽԵԱՆՆԵՐՈՒ 23 Տարեկան Որդին, Օքուպի-  
լով Զարնուած Եւ Սպաննուած»

**Ա**ՀԱՌ այս վերնագրերը կը կրէր Սըմբրովի, Քընիքիքէքի մէջ հրատարակուող «ՏէՅէլի Քընիքիքէլի» անուն առաւտոեայ թերթը: Ռւրախեան ընտանիքը Սըմբրովի առեւտրական եւ ընկերային չրջանակներու մէջ աչքառու դիրք մը կը դրաւէք: Անոնց երիցագոյն որուոյն մահը այլ եւ այլ խօսակցութիւններու առիթ տուեր էր հասարակութեան մէջ: Շատ ժողովուրդ յուղարկաւորութեան ներկայ եղած էին, բայց ուեւէ քարոզ տուող չէր եղած: Ուրախեան ընտանիքէն եւ ոչ մէկը ուեւէ եկեղեցիի անդամնակցած էր: Աղամ զինւոր տարուած, մի քանի ամիս մարզական բանակատեղին մնացած էր եւ կ'ակնկալէր յաջորդ զօրագունդին հետ Եւրոպական ուազմաղաւուը մէկնիլ եթէ Մ'եծ Պատերազմը ամմինապէս չգաղորէք: Իր զինակիցները զինք թագեցին առանց ուեւէ կղերի ներկայութեան, եւ ասիկա հասարակութեան մէջ, նամանաւանդ պառաւներու եւ բամբասիչ մարդոց, բաւական խօսուըրտուքներու առիթ տուաւ:

Աղամի մահէն զեռ երկու ամիս առաջ՝ Զինադաղարը ստորագրուեր էր: Ամերիկա պատերազմին վերջին պարագաներուն էր որ մասնակից եղաւ. բայց երբ թշնամութիւններուն զաղարումէն վերջ մարդահամար ըրին՝ տեսան որ Ամերիկայի երխուասարգութենէն հարիւր հաղարէ աւելի ծաղիկ կեանքեր ինկած էին պատերազմի մէջ: Ուրիշ շատ մը հաղարներ ալ ցուրտէն ու հիւանդութենէն մեռեր էին: Արդ Մ'եծ Պատերազմին մէջ՝ բոլոր աղջերէն սպաննուած-

ները միլիոններով կը հաշուբուէին : Պատերազմէն ի զատ կարգ մը երկիրներու մէջ ահաւոր սով մըն աւ վրայ հասաւ : Միայն մէկ երկրի մը մէջ՝ քսաննեւինը միլիոն մարդ մեռան անօթութենէ :

Պատերազմին վերջաւորութեան ժամանակները՝ աշխարհը ահաւոր համաճարակով մը պատուհասուեցաւ, որոն տեսազնութեան մարդիկ մեռան սառնաշունչ ցուրտափն առջև թափիթուղ հանձերու նման : Համաճարակը՝ միայն պատերազմով-պատուհասուած երկիրներուն մէջ չսահմանափակուեցաւ, հապա՝ համայն աշխարհ տարածուեցաւ, հիւսիսի սառոցեալ գոտիներէն մինչեւ հարաւի այրեցեալ գոտիները : Մահաւան սեւ ծածկոյթ մը կարծես բովանդակ երկրագունդը կը ըրջապատէր :

Երբ ահաւոր աղէտ մը կը պատահի ժողովուրդի մը՝ անոնց մէկ մասը կ'ոկնի մտածել : Անոնք այժմ կը մտածեն, եւ հասարակութեան մէկ աչքառու անհատին յանկարծական մահը՝ իրենց յիշեցնել պուերէր էր վերջին տարիներու բազմաթիւ մահերը : Կրկն ու կրկն իրարու կը հարցնէին . «Ու՞ր Են մեռեալները» :

Երբ պատերազմը վրայ հասաւ, կղերները պատերազմի ինսպաստ քարոզներ տուին, երիտասարդներ սուիպեցին որ բանակին միանան, եւ իրենց բեմներէն ըսփն անոնց թէ՝ ով որ ուազմաղաշտին մէջ մունի ուղղակի երկիրներ պիտի երթայ : Այն ատեն մէկ կը այն զաղափարը յայտնեց թէ՝ եթէ կղերներուն ըսածները շխտակ էին՝ ուրեմն լաւ պիտի ըլլար ո՛ր քարոզիչները նախ իրենք երթային ու ուազմաղաշտին մէջ մեռնէին : Ակներեւ է որ կղերները իրենց ըսածներուն չէին հաւատար, ինչու որ անոնք պատերազմի հակատէն միշտ հեռու կեցած էին :

Սովին եւ համաճարակին պատճառած բազմաթիւ մահերը շատ մը կղերներու քարոզներուն գլխաւոր նիւթը կազմեցին, թէեւ այլ եւ այլ քարոզիչներու արտայայտած զաղափարները այս կամ այն կերպով իրարմէ կը տարրերէին : ՔԲԱՆԻՔԲԼ թերթը իրեն դործ ըրած էր այդ քարոզներէն հատուածնէր

Հրատարակիլ, եւ երեմն ամբողջ քարոզ մը կը հըրատարակէր : Անչուշտ տեղւոյն մարդիկը, մասնաւորապէս անոնք որ սիրելիներ կորսնցուցած էին, կը կարդային զանոնք :

Կաթոլիկ կղերները ըսին թէ՝ եթէ իրենց եկեղիքին հաւատարիմ ու բարի կաթոլիկ մը մեռնի, մահուան ատեն ուղղակի երկիրնք կ'երթայ . բայց եթէ նա բարի կաթոլիկ մը ըլլալով հանդերձ իր ուլստերուն մէջ թերի գտնուկ՝ մեռած ժամանակ քաւարան կ'երթայ անորոշ ժամանակի մը համար, ու քաւարանի իր տառապալի վիճակին կրնայ աղատիլ քահանաներուն կամ վարդապետներուն աղօթքներովլու : Սակայն եթէ ոչ կաթոլիկ՝ կամ ուրիշ ուելէ եկեղեցիի անդամ չեղող ամբարիչու մէկը մեռնի՝ անիլտ մեռած ատեն յաւիտենական չարչարանաց վայր մը կ'երթայ, այսպիսի տեղ մը ուրիշ աղատում չի կայ, եւ կղերները այդ վայրին անունը դժոխք դրած են :

Բողոքական կղերները իրենց քարոզներուն մէջ մասամբ կը տարրերէին կաթոլիկներէն : Բողոքական քարոզիչները գլխաւորաբար այն համազումը ունենին թէ՝ եթէ մէկը իր մեռած ատեն եկեղեցիի մը լաւ անդամը եղած է՝ անմիջապէս երկիրնք կ'երթայ, ու հոն այդ օրէն սկսեալ անվերջ երանութիւն կը վայելէ . բայց եթէ մեռնողը եկեղեցիի անդամ չէ, հապա՝ հանրութեան կողմէ անհաստուած ճանչցուածներէն է, նա յաւիտենական չարչարանաց վայր մը կ'երթայ, ուր յաւիտեանս յաւիտենից զգայուն կերպուլ պիտի չարչարուի, եւ ուրիշ աղ բնաւ պիտի չկրնայ աղատիլ :

Այս քարոզներուն հրատարակուած ատենները՝ տեղւոյն թերթին մէջ վճարուած փոքրիկ ծանուցում մըն ալ երեսցաւ, որով կը յայտարարուէր թէ մի ոմն . Տեար Տիմոթէոս Բարիմարդեան գիւղաքաղաքին սըրահին մէջ այս ինչ կիրակին «Ու՞ր Են Մեռեալները» նիւթին շուրջ հրապարակային բանախօսութիւն մը պիտի տայ : Թէ՝ կաթոլիկ եւ թէ Բողոքական կղերները խորհուրդ տաւին իրենց ժողովուրդներուն որ

այդ բանախօսութեան ներկայ չպանուին, ըսկելով թէ անիկա գտանգաւոր էր : Բանախօսութիւնը տրուեցաւ և քիչեր եկած էին ժողովին, բայց ներկայ եղողները մէծ գովեստով կը խօսէին բանախօսութեան նկատմամբ : Արդիւնքը այն եղաւ որ մաս մը քաղաքացիներ իրենց հին գրադարակներէն վար առին իրենց վոշուած Աստուածաշունչները, և սկսան պըրպըրէլ թէ Աստուածաշունչը ի՞նչ կ'ըսէ մեռեալ ներու մասին :

Զմեռնային ցուրտ իրեկուն մըն էր : Աղամ Ուրախեանի յուղարկաւորութիւնը տեղի ունեցեր էր այդ օր : Ուրախեան ընտանիքին անդամները վառարանին չուրջ բոլորուած նստած էին, և իրաքանչիւրը լուելեայն կը մտածէր իրենց տան պատահած սոսկալի աղէտին մասին : Աղամ Ուրախեան աչքառու երիտասարդ մըն էր : Նա գոլէճը դեռ նոր աւարտեր էր, և կ'ակնկալէին որ մօտ ատենէն իր գիտակաւորին հետեւէր : Քանի որ պատերազմը ա'լ վերջացած էր՝ նա չէր ակնկալէր վերսալին բանակին միանալ՝ հապա մտադիր էր օրէնսդիտութեան հետեւիլ :

Ո'չ Աղամ եւ ոչ ալ իր ծնողը երբէք եկեղեցիով հետաքրքրուած էին : Աղամի ծնողը ջանացած էին իրենց զաւակը կիրակնօրեայ Դպրոց կամ եկեղեցի դրկել, ու նա ալ գացած չէր : Գոլէճէն դեռ նոր ելած ըլլալով՝ Աստուածաշունչին նկատմամբ մի քիչ յարգնաք կը տածէր, ինչ որ հոն իրեն սորվեցուցած էին : Նա գաւովուն երիտասարդ մըն էր, անվնաս հաճոյքներու հետամուտ . այնպիսի մէկը՝ զոր իր կեղծ բարեպաշտ (սէնքթիօնիրս) դրացիները բաւական աշխարհասէր պիտի նկատէին : Բայց բոլոր զինք լաւ ճանչցողները պատրաստ էին վկայելու թէ երիտասարդը անկեղծ ու վստահելի էր :

Կղերները յայտարարած էին, և տեղական մամուլը հրատարակած էր իրենց յայտարարութիւնները թէ՝ Քրիստոնեայ հասարակութեան մէջ ապրող մարդիկ մասնաւոր պարտականութիւն ունին եկեղեցին հանդէպ . թէ՝ ամէն կիրակի առաւոտ եկեղեցիի գան-

դակին հնչումովը ժողովուրդին աղդաբարարութիւն կը տրուի դալ ու քարոզ լսել . և թէ որ անոնք մէրժ էն գալ ու իրենց չփրկուած վիճակին մէջ մեռնին՝ իրենց մեղքերով կը մեռնին, և թէ իրենց անխուսափելի ճակատագիրը յաւիտենական չարչարանաց դժոխք մըն է :

Յիշեալ երեկոյին՝ Ուրախեաններու տան լուսաթիւնը մէրթ ընդ մէրթ կը վրդովուէր մօրը սրտակեղէք հեծկուանքներովք . անոր կակիծներուն որպէս սվուփանք ամուսինը ըստաւ . «Ռերեկա, ես չեմ կրնար հաւատալ թէ մեր որդին կրակի ու ծծումբի այն ահաւոր վայրին մէջ կը չարչարուի : Մենք պիտի չուզենք նոյն խսկ մէր դրացիին վատ չունը այդ կերպով չարչարել : Ես լսած եմ թէ Աստուած սէր է . և թէ որ ճշմարիտ է այդ՝ անչուշտ սիրակիր Աստուածոյ մը համար անկարելի պիտի ըլլայ մէր սիրելի զաւակը յաւիտեան չարչարել» :

«Բայց», պատասխանեց Տիկ . Ուրախեան, «Արդ կօք բոլոր կղերները չ'ո՞ն ըսեր թէ եկեղեցին դուրս մեռնողները այդ ահաւոր վայրը կ'երթան : Երանի՛ կարենայի հաւատալ թէ մեր որդին ուրիշ տեղ մը կը զանուի : Բայց ու՞ է ան ներկայիս : Ես հաւատամ որ սիրս պիտի պայտի եթէ այս կակծալի անորոշութիւնը երկար տեւէ . ու այդպէս իմ որդւոյս քով պիտի երթամ ուր որ ալ է» :

«Հայրիկ, հայրիկ, կրնա՞մ բան մ'ըսել», հարցուց փոքրիկ որդին Սամուէլ : Հայրը հաւանութեան նշան տալով՝ տղան շարունակեց . «Կը յիշես որ վերջերս «Ու՞ր Են Մեռեալները» նիւթին չուրջ գիւղաքաղաքին սրահին մէջ մարդ մը բանախօսութիւն մը տուաւ : Յարութիւն Դարրինեան այդ օր մօրը հետեկեղեցի գացեր էր, և թէ ինչպէս քարոզիչը ժողովուրդին պատուիրեր էր այդ բանախօսութեան չ'երթալ : Բայց, Հայրիկ, ես եւ Յարութիւնը դացինք ու ժողովարածին գով կանոննեցանք տեսնելու թէ նա ինչ տեսակ մարդ մըն էր : Երբ ներս նայեցայ, տեսայ որ մարդը բեմին վրայ էր : Անիկա գէշ երեւոյթ մը չունէր : Տեսայ որ ուրիշ մարդ մը գոսնը

քով գրքնը կը ծախէր եւ կ'ըսէր ժողովութիւն թէ  
այդ գրքիը կ'օդնեն հասկնալու թէ բոլոր մեռնող-  
ները ուր գտնած են կամ ուր կը գտնուին։ Հայրիկ,  
այսօր այդ մարդը փողոցին վարը բակի մը մէջ տե-  
սայ։ Կը հաւատամ որ կրնամ գտնել զինքը։ Թոյլ  
կուտամ որ երթամ ու հոս բերեմ զանիկա։ Թերեւա-  
նա կրնայ ըսել մեղի թէ ուր կը գտնուի Աղամ։

Խնդրանքը օրինաւոր եւ բանաւոր երեւցաւ, եւ  
որոշուեցաւ որ տղան միւս օր երթայ այդ մարդը  
մնտուէ եւ Ուրախեաններու տունը հրաւիրէ զանիկա։  
Փոքրիկ Սամուէլ Ուրախեան միւս առաւոտ գիրք ծա-  
խող մարդը գտաւ, տեղեկացաւ, որ անոր անունը  
Յովհաննէս Մնացորդեան էր, որ հիւմնութիւն կ'ընէր  
եւ պարապոյ ժամերն ալ շրջիկ գրավաճառութիւն  
ըներլ ու սպաւորներ միսիթարելով կ'անցնէր։ Նա  
ուրախութեամբ պատասխանեց հրաւիրին եւ յաջորդ  
երեկոյ Ուրախեաններու տունը գնաց։ Նա շուտով  
ծանօթացաւ վշտահաց ընտանիքին հետ, եւ անոնք  
հարցուցին իրեն։ «Ու՞ր Են Մեռեալմերը»։

### ՍԲ. ԳՐԱՅ ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆ

Ցաւը երբեմն մարդս կը մղէ լրջօրէն հարցափոր-  
ձել եւ իր լսածներուն մասին խորհիլ։ Ուրախեան  
ընտանիքը ձեռնոնային այդ իրիկունը վշտարեկ սըր-  
տով բայց անյագ մտքով մտիկ ըրին Պրն։ Մնացոր-  
դեանին։ Իր խօսքերը Պրն։ Ուրախեանին ուղղելով  
նա ըստ։

«Թոյլ տուէք ինձ ըսելու, Պրն։ Ուրախեան, որ  
իմ անձնական իմաստութեամբս չեմ կրնար պատաս-  
խանել ձեր հարցման։ Ես ո՛չ կը երական մըն եմ, ո՛չ  
մարդարէ մը եւ ո՛չ ալ գուշակող մը։ Ես պարզ մարդ  
մըն եմ միայն։ ԶԱՍտուած կը սիրեմ ու կը ջանամ  
կրցածի չափ Անոր ծառայել. ու վստահ եմ որ Անոր  
Խօսքը՝ Աստուածաշունչը՝ որոշ կերպով կը պատաս-  
խանէ ձեր հարցման։ Եթէ թոյլուք որ Աստուածա-  
շունչին այս ճշմարտութիւնները ձեղի ցոյց տամ-  
տարակոյս չումնիմ որ ներկայացուած ապացոյցները  
գոհացում պիտի տան ձեր բոլորին ալ, ու ես ուրախ  
պիտի ըլլամ ձեղի ծառայելու այս պատեհութեանը

համար։ Եթէ զուք Ա. Գրոց այս ապացոյցներուն  
մասին խորհրդածէք, վստահ եմ որ անոր տուած  
պատասխաններովը իրապէս պիտի մխիթարուիք։

«Նախ կ'ուզեմ վստահացնել ձեղ թէ՝ Աստուա-  
ծաշունչը չարաչար կերպով սխալ ներկայացուած է  
այնպիսի մարդոց կողմէ որոնք կը յարտարարեն թէ  
անոր կը հաւատան. եւ սակայն ամենէն աւելի զայն  
խեղաթիւրողները եղած են կղերականները, որոնք  
կը յաւակնին ըլլալ Սուրբ Գրոց ուստոցիները։  
Անոնք սխալ ներկայացուցած են ԵՀովան ու  
Անոր Խօսքը։ Բայց գիտոցած ըլլաք որ՝ ատելութիւն  
մը չունիմ անոնց հանդէպ։ Անոնք բոլորովին մեղա-  
գրելի չեն, Հապա մեր Հասարակաց թշնամիէն՝ Սա-  
տանային խաբուած են, ինչպէս պիտի անոնէք երբ  
ապացոյցները քննէնք»։

Պրն. Ուրախեան վստահացուցած ըլլալով թէ  
ինքն ու իր ընտանիքը ուրախ պիտի ըլլան իրենց  
հարցման մասին Ս. Գրոց պատասխանը ստանալու,  
Պրն. Մնացորդեան յառաջ անցաւ այդ պատաս-  
խանը տալու.

### ՈՒՅՈՒՆ Են Մեռեալմերը

Կղերները պիտի ուզեն որ գուք հաւատաք թէ  
Աստուած էր որ առաւ ձեր որդին, բայց ես պիտի  
ապացուցաննեմ թէ Աստուած չէր որ առաւ զանիկա։  
Զարմանալի չէ որ այսքան մարդիկ վրդովուած են  
իրենց սիրելիներուն մահուանը պատճառաւ եւ կա-  
զարակեն. «Արդար ու սիրալիր Աստուած մը ինչպէ՞ս  
կրնայ թող տալ որ իմ սիրելիներս մեռնին»։ Բայց  
կը յուսամ որ կարող պիտի ըլլամ ձեղի բացատրելու  
թէ Աստուած չէ որ կը մեղոնէ զանոնք։ Կղերները  
կ'ըսեն թէ բոլոր մեռնադները անմիջապէս երկինք,  
կամ քաւարան կամ յաւիտենական տանջարան կ'եր-  
թան. եւ այս վերջին վայրը դժովսք կ'անուանեն։

Այդ վայրերը իրենց յիշուած կարդովը նկատի  
պիտի առնենք, որպէսպի կարող ըլլաք իմ ըսածնե-  
րուս հետեւիլ։ Գիտցէ՞ք որ այժմ Աստուածաշունչն  
ցոյց պիտի տամ թէ ձեր որդին երկինք զացած չէ,

թէ անիկա ո՛չ քաւարանի եւ ո՛չ ալ յաւիտենական տանջարանի մէջ կը դոնուի: Յետոյ Ս. Գրքէն ձեղի ցոյց պիտի տամ թէ նա ուր է, թէ նա ինչու' մեռած է, եւ թէ ձեղի համար յոյս կայ զանիկա զարձեալ տեսնելու եւ յաւիտեան անոր հետ երջանիկ կերպով ապրելու: Այս բաները ի մտի ունենալով՝ դուք կարող պիտի ըլլաք աւելի լաւ կերպով հետեւելու ներկայացուած անժխտելի ապացոյցներուն:

### ԵՐԿԻՆՔ

Երկինք՝ բարձրացեալ, վերացեալ, բարձրաբերձ կը նշանակէ: Եհովա Աստուած երկնից մէջ կը բնակի: Աստուած՝ մարդոց անտեսանելի հոգեղէն էակ մըն է: Մարդիկ բնաւ զԱստուած տեսած չեն եւ չեն ալ կրնար տեսնել: Հոգեղէն էակներ միայն կրնան տեսնել զԱստուած: Եհովա ըսած է. «Վասնղի մարդ չկրնար զիս տեսնել ու ապրիլ» (Ելլց 1. Գ. 20, Ա. Տիմ. Զ. 16): Ռւսով՝ մի միայն հոգեղէն էակ մ'ըլրալով է որ ձեր որդին երկնից մէջ կրնայ ըլլալ: Մարդու մը պարզ կարծիքն աւելի զօրաւոր փաստի մը պէտքն ունինք համոզելու զմեղ թէ՝ ձեր որդին այժմ հոգեղէն էակ մըն է:

Դուք քաջ զիսէք թէ կղերները երկու տեղ կը մատոնանչեն, ուր բոլորն ալ ի վերջոյ յաւիտենապէս պէտք է բնակին. ատոնք են՝ երկինք ու դժոխք: Անոնք կը պատճառաբանն թէ բարիները երկինք կ'երթան, թէ շատեր քաւարան կ'երթան մաքրուելու. բայց ի վերջոյ բոլորն ալ կամ երկինք եւ կամ յաւիտենական տանջարան կ'երթան:

Եբրայեցւոց ԺԱ. Գլխուն մէջ՝ Արէլէն սկսելով մինչեւ վերջին մարդարէները՝ բարի մարդոց երկար չարք մը կը յիշուի: Այս բոլոր մարդիկը Եհովայի հաճութեանը արժանացած էին ու հետեւաբար բարի մարդիկ կը հաշուըռէին: Եթէ կղերները ուղիղ են իրենց յայտաբարութեանը մէջ թէ բարիները երկինք կ'երթան՝ մէնք անշուշտ ակնկալելու ենք որ այս բոլոր մարդիկը երկինք դաշտած բլան: Ընդհակառակո՞ Ս. Գիրքը ցոյց կուտայ թէ անոնց եւ ոչ մին երբէք

Երկինք դացած է եւ ո՛չ ալ երբէք պիտի երթայ: Յեսուսի Երկրիս վրայ եղած ատեն՝ անոնցմէ մաս մը չորս հաղար տարի առաջ մեռած էին, եւ Յիսուս բացայայտօքն ըսաւ այդ ատեն թէ՝ «Մէկը երկինք չելաւ» (Յովէ. Գ. 13): Նա ամենալաւ վկան էր, ինչու որ նա անկէց եկած էր ու գիտէր: Ի հարկէ երկինք երթալը չարպար տարի չէր առնէր:

Այս հարցը վերջնականապէս լուծելու համար Դաւիթի որպէս մասնաւոր օրինակ կը բերենք: Դաւիթ ոչ միայն ընդունելի եղած էր, հապա նա այնքան նուիրուած էր Տէրողը որ անոր համար գրուած է թէ նա Աստուծոյ սրտին համեմատ մարդ մըն էր (Գործք ԺԳ. 22, Ա. Թագ. ԺԳ. 14): Աղա Դաւիթի մասին գրուած է. «Դաւիթ երկինք չելաւ» (Գործք Գ. 34): Յովէաննէս Մկրտիչ բարի մարդ մըն էր, նա Աստուծոյ հաճելի եղաւ, ու ընտրուեցաւ իբրև նախակարապէտ աշխարհիս Փրկչին գալուստը ծանուցանելու համար: Այսու ամենայնէս Մկրտիչ երբէք երկինք պիտի չերթայ՝ Մատթ. ԺԱ. 11:

Արդ՝ քանի որ Ս. Գիրքը վերջնականապէս կ'ապացուցանէ թէ բոլոր բարիներուն երկինք երթալու մասին քարոզիչներուն ըսածները սխալ են, ատիկալ ջամանիտ մարդոց համար բաւական զօրաւոր պատճառ մը ըլլալու է անոնց միւս ամէն ըսածներուն վրբայ ալ կասկածելու: Պոնէ մեռեաներուն նկատմատր անոնց ըսած մէն մի խօսքին համար ճշդրիտ ապացոյց պահանջելու ենք:

### ՔԱԼԱՐԱՆ

Կաթոլիկները, եւ Բողոքականաց կարդ մը քարոզիչները, քաւարանի վարդապետութիւնը կ'ուսուցաննեն: Անոնց տեսութիւնը այն է թէ՝ մեղքի մէջ մեռած բայց բոլորովին չկորսուած մարդ մը քաւարան ըսուած տեղ մը կը տարուի, եւ թէ նա հոն կը պատժուի անորոշ ժամանակ մը, կամ մինչեւ այն ատեն՝ որ բաւականաչափ աղօթած են իրեն համար որ հանգստանայ ու երկինք տարուի: Սովորաբար

մեռած անհատին բարեկամը որոշ դումար մը կը վը-  
ձարէ աղօթք ընել տալու համար :

Ժողովուրդը քահանաներուն ու քարողիչներուն  
կը վստահի ճշմարտութեան բայցատրութեան համար,  
եւ աւելի լար չըխտնալով՝ անոնք քարողիչներուն  
բոլոր ըսածներուն կը հաւատան : Ասոնք մեռեալն  
բարեկամներուն կ'ըսեն թէ՝ քահանային կողմէ ըս-  
ուած աղօթքներով նա ժամանակ մը վերջ քաւարա-  
նէն պիտի ազատի : Կարտինալ Կիպրոնդի հետեւեալ  
խօսքերը՝ հեղինակաւոր կերպով կաթողիկոներուն  
տեսութիւնը կը ներկայացնէ այս կէտին չուրջ .

«Կաթողիկ եկեղեցին կ'ուսուցանէ թէ չարերուն  
յաւիտնական չարչարանքի վայրէն և արդարնե-  
րուն մշտնենական հանգիստէն ի զատ, ապադայ  
կեանքին մէջ ժամանակաւոր պատիժի միջին վիճակ  
մը դոյութիւն ունի, սահմանուած անոնց համար որ  
ներելի մեղքի մէջ մեռած են, կամ արդէն իսկ ներ-  
ուած մեղքերուն համար Աստուծոյ արդարութեան  
դոհացում տուած չեն : Ան (Կաթողիկ եկեղեցին) նը-  
մանապէս կ'ուսուցանէ մեղի թէ՝ թէ և սովորա-  
րար քաւարան կոչուած այս միջանկեալ վիճակին  
դաստիպատուած հոգիները իրենք իրենց չեն կրնար  
օգնել, սակայն երկրի վրայ եղող հաւատացեալնե-  
րուն աղօթքներով կրնան նպաստաւորութիւն : Քաւա-  
րանին դոյութիւնը բնականարար կը մատնանչէ ա-  
ռնչական վարդապետութեան— մեռելներուն հա-  
մար աղօթելու օգտակարութեան— քանդի այս մի-  
ջանկեալ վիճակին դաստիպատուած հոգիները ի-  
րենց ուղեւորութեան բաւմանին հասած չեն : Անոնք  
տակաւին երկինքէն արտաքսուածներ են ու աստ-  
ուածային ողորմութեան բուն ևնթականեր»— ՀԱՅ-  
ՐԵՐՈՒՆ ՀԱՅԻՍՔԲ, էջ 205 :

Այս ուսումնական գրողն իսկ Ս. Գրոց ուեւէ հա-  
մար չներկայացներ քաւարանի վարդապետութեան  
որպէս ապացոյց : Նա Կաթողիկ եկեղեցւոյ անդա-  
մակացող մարդոց խօսքերը առաջ կը բերէ իւ ապա կը  
ինդրէ մեղմէ որ քաւարանի մասին անոնց ունեցած  
կարծիքներն ընդունինք : Մենք չենք կրնար ընել ա-

տիկա, ինչու որ այդ մարդոցմէ եւ ոչ մին այն տե-  
սակ տեղ մը երբէք դացած ու վերադարձած է հոն  
եղած վիճակներուն մասին վկայելու համար : Տան-  
թէ Կաթոլիկ եկեղեցին մէկ կրերն էր : Նա ոտա-  
նաւոր գիրք մը գրեց քաւարանին մասին : Անիկա կը  
նկարագրէ թէ՝ ինչպէս հոն մարդկային թշուառ ա-  
րարածներ այլեւայլ պատիժներ կը կրեն . անոնցմէ  
ոմանք իժերէ կը խայլուին, ոմաք գլխիվար կը մը-  
նան եռացող իւղի տակառներու կամ կրակի ու ծը-  
ծումբի խոսուներուն մէջ, եւ ուրիշներ ալ ուրիշ  
տեսակ չատ մը չարչարանքներ կը կրեն :

Տորէ, երեւելլ նկարիչ մը, Տանթէի երեւակա-  
յութիւնները նկարեց, եւ այդ նկարները կը գործա-  
ծեն իրենց սիրելի մեռեալներուն կրած ահաւոր չար-  
չարանքներուն մասին ժողովուրդը սոսկացնելու . եւ  
քաւական դիւրին բան մըն է՝ այսպէս հաւատացող-  
ներուն ձեռքէն՝ ճակտի քրտինքով վաստըկուած գը-  
րամները քաշել անոնց մեռեալներու ի նսղաստ այլո-  
թելու համար : Ո՛չ Աստուծածաւուը՝ հապա ծէ-  
ռոմի, Ամպրօքի, Քրիզոսութիւնի նման մարդիկ են որ  
կը պաշտպանեն այդ տեսութիւնները : Քաւարանի  
վարդապետութիւնը կրելներուն համար եկամուտի  
պատուական աղբիւր մեղած՝ իւ իւղած ժողովուր-  
դին ինայողութեամբ հաւաքած դրամը սովառած է :  
Մեռեալներուն համար ըստած աղօթքները՝ աղօ-  
թողներուն վկան աւելի վեր ընաւ չեն ելլեր :

Բնաւ տրամաբանական չթուիր որ բարին Աստ-  
ուած՝ Տանթէի նկարագրածին պէս տեղ մը սահմանէ ,  
եւ յեսոյ թոյլ տայ մարդոց որ զայն շահասիրական  
նպաստակի համար դործածեն : Կրնա՞նք լրջորէն ա-  
կնկալել որ Աստուած թշուառ հոգիի մը մասին կա-  
տարուած աղօթքները լսէ՝ երբ այդ աղօթքները դր-  
բամական նկատումով է որ կը կատարուին : Յիսուս՝  
Աստուծոյ հայեցակէտը սապէս կ'արտայալաէ՝ Անոր  
Խօսքը, կամ Անոր ծառայութեան ուեւէ մէկ մասը չա-  
հագործողներուն նկատմամբ . «Գրուած է թէ իմ  
ուռնա աղօթքի տուն պիտի կոչուի . բայց դուք ատի-  
կա աւագակներու այր ըրիք»— Մաթֆ . իԱ . 13 :

Սբ. Գիրքը ոչ միայն ուեւէ կերպով չաղաշտպաներ քաւարանի վարդապետութիւնը՝ հապա երթ մեռեալ-ներուն իսկական վիճակին մասին կը պրատենք անոր էջերը՝ բացայայտ ապացոյցներ կը գտնենք թէ՝ քաւարանի ուսուցումը խարէութիւն մը եւ որոդայի՛ մըն է, մարդուն թշնամիին կողմէ հնարուած եւ դարերով ի վնաս մարդուն դործածուած: Կարտինալ կիպընդ իր վերոյիշեալ խօսքերուն մէջ կ'ըսէ թէ՝ քաւարանի մէջ եղող զժբախտ ու թշուառ էակները իրենք իրենց չեն կրնար օգնել, բայց քահանաները տիմքան յաւակնոտութիւն ունին՝ որ ժողովուրդին կ'ըսեն թէ իրենք կրնան օգնել անոնց եթէ բաւականչափ դրամ վճարուի իրենց:

### ՅԱԻԻՑԵՆԱԿԱՆ ԶԱՐԶԱՐԱԿԱՔ

Քանի որ Ս. Գիրքը վճռապէս կ'ապացուցանէ թէ քարոզիչները սիսալ են իրենց այն յայտարարութևանը մէջ թէ՝ բարիները մահուան ատեն ուղղակի երկինք կ'երթան, եւ քանի որ քաւարանի մասին Ս. Գրքէն ուեւէ ապացոյց չկայ, ուստի մենք հակամէտ ենք իսխան թերահաւատութեամբ նայելու յաւիտենական չարչարանաց վարդապետութեան վրայ, որ կուրներու լիզուին տակ իրերեւ քաղցրահամ պատառ մը՝ թաւալած է զարերով: Համառօտարար ըսելով, քարոզիչները այն կ'ուսուցանեն թէ ամբարիչտները իրական կրակի եւ ծծումքի վայր մը կը դրկուին յաւիտենապէս, թէ հոն կրակը բնաւ չմարթիր, եւ թէ թշուառ արարածները մշտնջենապէս կը չարչարուին այն տեղ, փախուստի առանց ուեւէ կարելի պատեհուան:

Դուն լրջախոհ մարդ մըն ես: Արդ մեր դատողութիւնը դործածենք մի քիչ: Աստուած մարդուն կ'ըսէ. «Ճիմա եկէք վիճաբանինք» (արամաբանները՝ Եսայեայ Ա. 18): Արդեօք արամաբանակա՞ն է որ կեանք ունեցող բան մը կարենայ մշտնջենապէս կը բակին մէջ մնալ: Առանց մարմնի կամ յօրինուածքի ուեւէ արարած չկրնար ապրիլ. ու երբ մարդ մը մեռ-

նի մարմինն ալ կը մեռնի ու զայն գերեզմանի մէջ կը դնեն: Արդեօք սրամաբանակա՞ն է խորհիլ թէ Աստուած այդ արարածին անկիզիլի մարմին մը կուտայ որ բնաւ չկրնար այրիլ:

«Աստուած սէր է»: Տրամաբանակա՞ն է հաւատար թէ ուեւէ արարած մշտնջենապէս չարչարուելով սէր ցոյց կը տրուի: Աստուած բարի է, եւ Անոր ամէն ըրածները պէտք է իր անձին հետ ներդաշնակ ըլլան: Արարած մը յաւիտեան չարչարելով ի՞նչ բարիք կը բնայ յառաջ գալ: Դուն յանձն պիտի չառնես քու չունդ մէկ օր մ'իսկ չարչարել: Տրամաբանակա՞ն է խորհիլ թէ բարի ու սիրալիր Աստուած մը պիտի ուզէ քու որդիր յաւիտեան չարչարել:

Առանց գիտակցութիւն ունեցած ըլլայու՝ քու որդիր ո'չ կրնայ երկնից գեղեցկութիւններն ու երանութիւնները վայելել, եւ ո'չ ալ քաւարանի կամ դրժոխի չարչարանները զզալ: Նա պէտք է գիտակցութիւն ունեցած ըլլայ եթէ այդ տեղերէն ուեւէ մէկուն մէջն է, եւ եթէ այդ տեղերն են այնպէս ինչպէս որ քարոզիչները կը նկարագրեն: Եթէ Ս. Գիրքը վըճրապէս ցոյց տայ թէ նա այժմ զզացողութիւն չունի՝ ատիկա պացոյց մը պիտի չըլլայ թէ ո'չ երկնիք երթալու, ո'չ քաւարանի եւ ո'չ ալ յաւիտենական չարչարանաց տեսութիւնները ուղիղ են: Արդ Ս. Գիրքը ի՞նչ կ'ըսէ մեռեալներուն մասին: Անոնք զզացողութիւն ունի՞ն թէ ոչ: Ուշադրութեամբ կարդանք հետեւեալ համարները.

«Որովհետեւ կենդանիները գիտեն որ պիտի մեռնին. բայց մեռելները բան մը չեն գիտեր . . . : Զեռքդինչ որ գանէ ընելու, բոլոր ուժովդ ըրէ՝ քանզի այն քու երթալու գերեզմանիդ մէջ գործ, խորհուրդ, գիտութիւն ու իմաստութիւն չկայ»— Ժողով թ. 5, 10:

«Վասնդի մահուան մէջ քեզ յիշատակել չկայ. զերեզմանին մէջ ո՞վ քեզի չնորհակալութիւն պիտի ընէ»— Սազմոսաց Զ. 5:

«Անոնք ոչսարներու պէս գերեզմանը (շէօլ) կը դրուին. մահը պիտի հոլուէ զանոնք»— Սազմ. Ա. 14:

«Մեռելները Տէրը չեն օրհներ. ոչ ալ այն ամէնը որ գերեզմանը (Երբ. լոռութիւնը) կ'իջնեն»— Սաղմոսաց ձժե. 17:

Սբ. Գրոց այս համարները վճռականօրէն ցոյց կուտան թէ երբ մարդ մեռնի ա'լ ուեւ բանէ տեղեկութիւն չունենար. թէ մեռած մարդ մը գիտութիւն կամ իմաստութիւն չունի եւ ո'ւեւէ դործ չըներ. թէ նա յլշողութիւն չունի. թէ նա լոռութեան վիճակի մը մէջ է: Ասոնք բնաւ չեն համաձայնիր երանութեան մէջ ըլլալու, կամ եռացող իւղի տակառին մէջ դմխիվար կենալու, եւ կամ անկիղելի պատմումաններ հագած անկէզ դեւերու կողմէ այլապէս չարչարուելու տեսութիւններուն հետ:

Զեր որդիին մարմինը գերեզման դրուեցաւ: Նա զացողութիւն չունէր այն ատեն: Թէ որ նա երկնից կամ քաւարանի կամ չարչարանաց մէջ է՝ իր ո՞ր մէկ մասն է որ այդ տեղերէն մէկուն մէջ կը գտնուի: Կը-դեռները պիտի պնդեն թէ թէեւ ձեր որդիին մարմինը մեռած է՝ սակայն անոր «անմահ հոգին» երկնիք կամ քաւարան եւ կամ դժոխք քացած է: Տէրոջ Խօսքը այս կէտին մէջ ալ զանոնք բացարձակապէս կը հակասէ:

### ՀՈԳԻՆ

Ուեւէ մարդ հոգի չունի. բայց ամէն մարդ հոգի մըն է: Հոգի բառը էակ, արարած կամ մարդ կը նըշանակէ: Աստուած մարդը ստեղծելով անոր մէջ հոգի մը չըրաւ, ինչպէս որ կղերները մեզի կ'ըսեն: Բառ Ծննդոց Բ. 7ի՝ Աստուած մարդը հետեւեալ կերպով ստեղծեց. Նա երկրէն (Հող) առնելով շինեց մարդուն յօրինուածքը: Անոր ամբողջ յօրինուածքը երկրին հոգէն շինուեցաւ: Յետոյ Աստուած անոր ոռունդերէն ներս փչեց այն չունչը զոր բոլոր կենդանի արարածները կը չնչնեն, ու այդպէս մարմինը կենդանացաւ, եւ մարդը ստոքի ելլելով սկսաւ ապրիլ:

Բոլոր կենդանիները հոգի կը չուած են: Կովը հոգի մըն է ու էն ալ հոգի մըն է: Ուշագրութեան


առնենք թուոց լ.Ա. 28բդ. Համարը, ուղ Տէրը կ'ըսէթէ արջառները, էշերը, ոչխարները հոգիներ\* են: Կղերները ժողովուրդին հաւատացուցած են թէ մարդու իր մէջ հոգի մը կը կրէ, եւ անոր մեռած ատեն հոգին ուրիշ տեղ մը կը թոշի: Բայց այս գաղափարը Ս. Գրէն ուեւէ ապացոյց չունի:

### ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ

Քաւարանի եւ յաւիտենական չարչարանքի ջատագովները՝ իրենց տեսութիւնները պաշտպանելու համար՝ պէտք զգացին պլատելու եւ յայտարարելու թէ մարդուն հոգին անմահ է: Անմահութիւն կը նշանակէ մեռնելու անընդունակութիւն: Դիւրին է տեսնել թէ ուեւէ արարած որ կրնայ մեռյոււիլ՝ չկրնար յաւիտեան դժունքի չարչարանքին կամ երկնից կամ քաւարանի մէջ մնալ: Հետեւարար այդ վարդպէտութիւնները պաշտպանող ճարտար միտքը ըսաւ: «Պէտք է յայտարարենք թէ մարդը անմահ հոգի մը ունի»: Այժմ եթէ տեսնենք որ Ս. Գիրքը կ'ապացուցանէ թէ մարդը մահկանացու հոգի մըն է, այն ատեն քաւարանի եւ գժոխքի վարդպապետութիւնները բացարձակապէս ջուրը կ'իյնան:

Երբ Աստուած մարդը ստեղծեց ու զայն Եդեմի մէջ դրաւ՝ Նա անոր ըսաւ. «Այն օրը որ անկէ ուստես (ու մեղանչես) անշուշտ պիտի մեռնիս» (Ծննդոց Բ. 17): Ասիկա Աստուածոյ օրէնքին պարզ յայտարարութիւնն էր: Արդեօք Նա ըսել ուղեց թէ մի միայն մարմինը պարտաւոր պիտի ըլլայ մեռնելու: Պատասխանն է «Այն հոգին որ մեղք կը գործէ՝ անիկա պի-

\*Հայերէն Աստուածաշունչին մէջ այս կէտը անորոց է, ինչու որ «հոգի» բառը չյիշուիր այդ համարին մէջ. բայց Անգլերէն Աստուածաշունչը թուոց լ.Ա. 28ը սապէս կ'ըսնծայէ. «Եւ պատերազմի գացող պատերազմողներէն Տէրոջը հասը (տուրքը) առնեն, չինդ հարիւրէն մէկ հոգի, թէ՛ մարդոցմէ, թէ՛ արջառներէն, թէ՛ էշերէն եւ թէ՛ անմարիւրէն»:



տի մեռնի\*» (Եղեկիէլի Ժ. 4, 20) : «Ո՞վ է այն մարդը որ ապրի ու մահ չտեսնէ, եւ իր անձը (Հոգին—նէֆէշ) դժոխքին (դերեզմանին) ձեռքէն փրկէ»— Սաղմոսաց Զթ. 48:

### ՍԱՏԱՆԱՅԻՆ ՍՈՒՏԸ

Հոգւոյ անմահութեան վարդապետութեան միակ պաշտպանութիւնը կը դատուի Սատանային խօսած մէկ սուտին մէջ : Նա գիտէր որ Աստուած Աղամի ըստ էր թէ՝ եթէ այն ինչ պտուղէն ուտեր մահուան սլիմի դատապարտուէր : Անիկա Եւայի մօտեցաւ նախ դանիկա իր կողմը շահելու համար եւ ըստ անոր . «Դուք կրնաք այն պտուղէն ուտել, եւ թէ որ ուտէք Աստուածոյ նման իմաստուն պիտի ըլլաք : Ինչու որ դուք անշուշտ պիտի չմեռնիք» : Այսպէս, Սատանան խարեց Եւան որ Աստուածոյ օրէնքը դրժէ :

Ո՞ր մէկը ճշմարտութիւնը խօսեցաւ : Աստուած ըստ էր . «Պիտի մեռնիք» : Սատանան ըստ . «Պիտի չմեռնիք» : Յիսուս կը պատասխանէ . «Դուք ճեր հօրմէն Սատանային էք, ու ձեր հօրը բաղձանքը կ'ուզէք րնել . անիկա սկիզբէն հետէ մարդասպան էր, եւ ճշշմարտութեան մէջ չկեցաւ, վասնդի անոր ներսիդին ճշմարտութիւն չկայ . երբ անիկա ստութիւն խօսի, բուն իրեններէն կը խօսի, քանդի անիկա ստախօս է ու անոր հայրը»— Յովհաննու Բ. 44:

Երկար ատենէ ի վեր կդերները ժողովուրդին կ'րուն՝ «Մահ չկայ» . թէ երբ մարդ մը մեռնի նա

\* Հայերէն աշխարհաբար Աստուածաշունչը այս համարներուն մէջ յիշուած «հոգին» բառերուն տեղ «անձը» բառերը կը գործածէ . բայց Հայերէն Աստուածաշունչը երբայցերէն նոյն նէֆէշ բառը վերը յիշալ 4րդ . համարին մէջ երեք անգամ հոգի բարգմանած է . զոր օրինակ ան կ'ըսէ . «Ահա բոլոր հոգիները իմս են . ինչպէս հօրը հոգին (նէֆէշ) նոյնպէս որդւոյն հոգին (նէֆէշ) իմս է» . եւ յետոյ նոյն նէֆէշ բառը «անձը» բարգմանելով կ'ըսէ . «այն անձը որ մեղք կը գործէ անիկա սլիմի մեռնի» :

ուղղակի կամ երկինք, կամ քաւարան եւ կամ դըժուկ կ'երթայ : Թէ՝ իր կենդանութեան ատեն անոր համար մէկ յոյս մը միայն կայ, այդ է՝ մեր եկեղեցին միանալ ու երկինք երթալ . եւ թէ մեռնելէն վերջն ալ անոր համար միայն մէկ յոյս կայ, այդ է՝ մեր վարձել որ աղօթքներով զայն քաւարանէն ազատենք : Անշուշտ մարդ մը անմահ ըլլալու է այդ տեսակ չարչարնքի կարենալ ենթարկուելու համար : Ահա այդ պատճառաւ ստիպուած եղան հոգւոյ անմահութեան վարդապետութիւնը հնարիել :

### Ո՞վ է ԱՆՄԱՀ

Սատանան անմահ չէ . ինչու որ Ա . Գիրքը ցոյց կուտայ թէ Աստուած իր որոշեալ ատենին պիտի ու ընչացնէ զանիկա (Երբ. Բ. 14, Եղեկ. Իլ. 18) : Պատշաճօրէն կրնանք հետեւեալ հարցումը ուղղել կղերներուն . Եթէ դժոխքը յաւիտենական չարչարնաց վայր մըն է, եւ եթէ Սատանան զլիաւոր հնոցապանն է, կրակը ո՞վ վառ պիտի պահէ երբ Սատանան ոչնչացուի :

Քրիստոնէին յորդոր կը տրուի անմահութեան ետեւէ ըլլալ (Հովմ. Բ. 7) : Մարդ մը իր արդէն իսկ ունեցած բանը ստանալու ետեւէ չըլլար : Սատուած միայն ունի անմահութեան յատկութիւնը, ինչպէս որ գրուած է . «Որ միայն ունի անմահութիւն՝ անմերձենալի լոյսի մէջ բնակած, զոր մարդոցմէ մէկը չտեսաւ, ո՛չ ալ տեսնելու կարող է, որու պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս»—Ա. Տիմ. Զ. 16 :

Յիսուս երկիրի վրայ Եղած ատեն անմահ չէր, յարութեան ատեն էր որ Աստուած Անոր անմահութիւն պարզեւեց (Տես Յովհ. Ե. 26, Յայտնութեան Ա. 18) : Յաղթող հաւատարիմ Քրիստոնէաններուն անմահութիւն խոստացուած է իրրեւ փառաւոր վարձատրութիւն, ինչպէս որ գրուած է . «Այս մահկանացուն անմահութիւն (պիտի) հագնի» (Ա. Կորթ. Ժ. 53) : Տէրոջը համար հակասական բան մը սլիմի ըլլար այդ բառերը իր Սուրբ Մատեանին մէջ զնել՝ թէ որ մարդիկ արգէն իսկ անմահ եղած ըլլային :

Արդ՝ մէջ բերուած համարները կը յայտնին թէ մարդը չողի մընէ . թէ նա մեռնելու ենթակայէ . թէ՝ այդ պատճառաւ նա անմահ չէ . ու ասոնք նշմարիս ըլլալով պարտինը եղակացնել թէ մարդ մը մեռած ատեն՝ անմիջապէս երկինք, քաւարան կամ դժոխք չկրնար երթալ:

### Դժոխք

Հիմակ ցոյց պիտի տանք թէ դժոխքը յաւխենական չարչարանքի տեղ մը չէ : Դժոխք գերեզման կը նշանակէ : Ձեր որդին ահա հոնէ : Նա զգացողութիւն չունի : Նա չտառապիր : Աստուծոյ որոշած ատենին նա մահուան քունէն պիտի արթննայ եւ հտգայ, ու այն ատեն՝ անոր հետ միասին խաղաղութեամբ ու երջանկութեամբ մշտնջենապէս այս երկրի գրայ ապրելու պատեհութիւնը պիտի ունենաք : Եթէ Ս. Գրոց այս խօսքերը հասկնաք ու հաւատաք այն ատեն ձեր որդին զարձեալ տեսնելու յոյսը պիտի ունենաք . ու այդ տեսակ յոյս մը ունենալով՝ յոյս չունեցողներուն նման պիտի չտրտմիր (Ա. Թհաղոսնիկեցիս Դ. 13-18) : Արդ՝ Ս. Գրոց մեր հետագոտութիւնը շարունակնք եւ այս խօսքերուն ուղիղ ըլլալը ստուգենք :

Մեր ունեցած Աստուծաչունչը ուրիշ լկուներէ թարգմանուած է : Հին Կտակարանը՝ Երբայեցերէնէ և Նոր Կտակարանը՝ Յունալէնէ թարգմանուած է : Անդէքէն իւլ, ինչպէս նաև Հայերէն «դժոխք» բառը Երբայեցերէն շէօլ բառէն թարգմանուած է . եւ Յունապէս «դժոխք» թարգմանուած են Անդէքէն Ս. Գրոց մէջ . (Հայերէն Ս. Գրոց մէջ միայն հատէս եւ կիհեննա «դժոխք» թարգմանուած են, ու քարքարուարուած թարգմանած են պարզ տառապարձութիւն մը միայն ընելով՝ որ աւելի հաճելի է) : Երբ ձմեռը մօտենայ՝ երկրագործը կը հաւաքէ իր ըստեպինները եւ չողամները, գետնին մէջ փոս մը իր փորէ եւ այդ բանջարեղէնները փոսին մէջ լեցընելով՝ հողով կը ծածկէ զանոնք որպէսդի չսարին : Բայ Անդէքէն հին լեզուին՝ ագարակապանը իր այդ բանչարեղէնները իւլի (դժոխք) մէջ՝ այսինքն մութ:

անդ մը՝ կը դնէ : Ալդ, Երբայեցերէն շէօլ բառը Աստուծաչունչին մէջ աւելի յաճախ «գերեզման» թարգմանուած է քան թէ «դժոխք» : Գերեզմանը մութ աւել մընէ : Եթէ շէօլ մէկ համարին մէջ չարչարանք կը նշանակէ՝ պէտք էր որ բոլոր միւս համարներուն մէջ ալ այդպէս նշանակէր : Ս. Գրոց մի քանի համարներ՝ այս կէտը կը լուսաբանեն :

Յակոր Աստուծոյ հաճելի մարդ մըն էր : Յակորի Յովսէփի որդին յափշտակէր ու Եղիպտոսի մէջ ծամեր էին, եւ յետոյ յսեր էին Յակորի թէ՝ իր որդին սպաննուած էր : Անոր զաւակները զինքը միւթարելու համար իրեն եկան, նա ըսաւ . «Ես սուտով պիտի իինեմ գերեզման (շէօլ) իմ որդուոյս քով» (Ծըննդոց Լի. 35) : Տարինելել երջ՝ Յակորի բնակած երկրին մէջ սով տեղի ունեցաւ, ու ցորեն դնելու համար նա իր որդեւքը Եղիպտոս զրկեց : Անոնք Յուլսէփը տեսան հոն (թէեւ չմանցան), ու վերագրածան իրենց հօրմէն խնդրելու որ իրենց թոյլ տայ իր կրտսեր որդին՝ Բնիսիամինը Եղիպտոս տանելու : Յակոր անոնց խնդրանքին սապէս պատասխանեց . «Իմ որդիս ձեղի հետ (պիտի) չիինէ . վասն զի անոր Եղիպտոս (Յովսէփի) մեռած է, ու բենիամին մինակ մնաց, եւ եթէ ձեր երթալու ճամբուն մէջ անոր փորձանք մը պատահելու ըլլայ, իմ ձերմակ մազերս տրտութիւնով գերեզման (շէօլ) պիտի իինցնէք» — Ծննդոց ԽԲ. 38:

Հոս շէօլ բառը Հայերէն աշխարհաբար Աստուծաչունչին մէջ գերեւ գման ու, իսկ գրաբարին մէջ՝ դժոխք թարգմանուած են Անդէքէն Ս. Գրոց մէջ . (Հայերէն Ս. Գրոց մէջ միայն հատէս եւ կիհեննա «դժոխք» թարգմանուած են, ու քարքարուարուած թարգմանած են պարզ տառապարձութիւն մը միայն ընելով՝ որ աւելի հաճելի է) : Երբ ձմեռը մօտենայ՝ երկրագործը կը հաւաքէ իր ըստեպինները եւ չողամները, գետնին մէջ փոս մը իր փորէ եւ այդ բանջարեղէնները փոսին մէջ լեցընելով՝ հողով կը ծածկէ զանոնք որպէսդի չսարին : Բայ Անդէքէն լեզուին՝ ագարակապանը իր այդ բանչարեղը իւլի (դժոխք) մէջ՝ այդպէս անտեղակները իսարել թէ ինչպէս Յակորի ձերմակ մազերը պիտի կրնային զիմանալ կրակի ու ծծումբի մէջ : Անդէքէն Աստուծաչունչին արդի սրբագրիչ յանձնախումբը այս շէօլ բառը առանց թարգմանելու նոյնութեամբ պահած է, յուսալով այդպէս անտեղակները իսարել :

Յոր՝ Եհովայի հաճելի բարի մարդ մըն էր։ Սատանան պարծենցաւ թէ ինք կրնար Յորը Աստուծոյ դէմ Հայէոյելու մղել։ Աստուծոյ թոյլտուութեամբ Սատանան փորձեց Յորը, բայց բնաւ չյաջողեցաւ։ Յոր գլխում դադաթէն մինչեւ ոտքին թաթերը դէշ պալարներով զարնուեցաւ, անոր մարմինը փառեցաւ, եւ անոր բոլոր զբացիներն ու բարեկամները իրեն դէմ դարձան եւ զինք ծալըելու եկան։ Նոյնիսկ անոր կինը իրեն դէմ դարձաւ ու բաւ։ «Աստուծոյ դէմ Հայէոյէ ու մեռիր»։ Խեղճ Յորը զինք միտթարող մը չունէր։ Բայ դժոխքի մասին կղերներու ըրած նկարագրութեանը՝ Յոր այնքան դժոխային փորձառութիւն կ'ստանար որքան որ կարելի է ուեէ մարդու համար այս երկրի վրայ ստանալ։ Եթէ նա հաւատացած ըլլար թէ դժոխքը յաւիտենական տանձանք կը նշանակէ՝ որքան տարօրինակ պիտի թուի որ նա աղօթեց՝ ըսկելով։

«Երանի՛ թէ մինչեւ քու բարկութեանդ անցնելը գերեզմանին (շէօլ՝ դրաբար Սր. Գիրքը դնոլիք թարգմանած է) մէջ ծածկէիր ու պահէիր զիս։ ինծի ժամանակ մը որոշէիր ու ետքը զիս միտքը բերէիր» (Յորայ ԺԴ. 13—այս համարին մէջ Անդլ. Աստուածաշունչը շէօլը «դժոխք»՝ հել՝ կը թարգմանէ)։ Յետոյ նա կը շարունակէ։ «Միայն գերեզմանին (շէօլին, դժոխքին) կ'սպասեմ», որ իմ տունս պիտի ըլլայ. անկողինս մթութեան մէջ փըռեցի» (Յորայ ԺԸ. 13)։ Յոր այս խօսքերը Եհովայն ներշնչուելով դրեց։ Զանոնք հու մէջ կը բերենք ցոյց տալու թէ «դժոխք» թարգմանուած շէօլ բառը գերեզման, շերիմ, լուութեան վիճակ, կը նշանակէ։ Սաղմոսաց ԺԶ. 10ին մէջ գրուած է. «Իմ անձս գերեզմանին մէջ պիտի չթողուա»։ (Անդլ. Աստուածաշունչին՝ ինչպէս նաեւ Հայերէն աշխարհաբար Ս. Գրոց լուսանցքին մէջ՝ «գերեզման»ին տեղ «դժոխք» բառը գործածուած է)։ Այս համարը Գործք Առաքելոց Բ. 30-32 համարներուն մէջ ալ յիշուած եւ մասնաւորապէս Տէր Յիսուսի համար գործածուած է. ցոյց տալով թէ Յիսուս Աստուածաշունչի դժոխքը, այսինքն գերեզմանը, զնաց։ Թէ որ դժոխքը յաւի-

տենսական չարչարանքի տեղ մը եղած ըլլար՝ Յիսուս տակաւին հոն պիտի ըլլար։ Սակայն նա երեք օրէն գուրս եկաւ։ Նա մեռելներէն յարութիւն առաւ։ թէրեւս կղերները ըսեն։ «Նա դժոխք զնաց որ հետազոտէ եւ ուրիշներուն իմացնէ թէ հոն տաք է»։ Եթէ անոնց ըսածը շխոսկ է՝ նա իր ուղևորութիւնը ըրած ատեն անկիզիլի մարմին մ'ունեցած ըլլալու էր։ Ասկէ զա՞ Յիսուս դժոխքի մասին խօսեցաւ, բայց, ինչպէս հետզհետէ պիտի տևենենք, նա բնաւ չյայտնեց թէ դժոխքը չարչարանքի վայր մըն է։

Յովնան մարգարէի փորձառութիւնը խիստ դեղիկ կերպով ցոյց կուտայ թէ դժոխք բառով լուչ ըսել կուլուի։ Մէծ ձուկ մը զանիկա կլլեց։ Յովնան մարգարէ կ'ըսէ. «Իմ նեղութենէս Տէրոջը աղազակեցի, եւ անիկա ինծի պատասխան տուաւ. դերկմանին փորէն կանչեցի» (Յովնանու Բ. 2—Հայերէն Սր. Գիրքը այս համարին գերեզման բառին անդ՝ «դժոխք» բառը կը գործածէ)։ Յայտնապէս բաւական մութ ըլլալու էր ձուկին փորին մէջ։ Եթէ դժոխքը յաւիտենական չարչարանք ըլլար՝ Յովնան մարգարէ անկէ զուրս պիտի չկրնար ելլել։ (Հայերէն աշխարհաբար Ս. Գիրքը, ինչպէս ուրիշ տեղներ՝ նմանապէս թուոց ԺԶ. 30 եւ 33 համարներուն մէջ ալ շէօլ «դժոխք» թարգմանած է. որպէս թէ Կորին, գաթան եւ Սրբիոն, իրենց ընտանիքներով, եւայրին, «ողջ ողջ դժոխք» իջած ըլլան՝ Մովսէսի դէմ զանդատենուն համար)։

Նոր Կատակարանին մէջ՝ Յունարէն հատէս բառն ալ թարգմանուած է Անգլերէն հել (Հայերէն դժոխք) բառով, եւ ճիշտ Երբայցերէն շէօլի նշանակութիւնն ունի։ Ասով մահուան վիճակին կ'ակնարկուի, որ գերեզման կոչուած է։ Ասոր որպէս ապացոյց, մի քանի համարներ կը ներկայացնենք. Գործք Բ. 27ը՝ Սաղմոսաց ԺԶ. 10ին մէջ բերում մըն է։ Մատթէէոսի ԺԶ. 18ին մէջ Յիսուս հատէս բառը կը գործածէ, որ «դժոխք» թարգմանուած է, ըսկելով. «Դժոխքին գուները . . . պիտի չյաղթին» իր եկեղեցին։ Անկասկած՝ ատով այն ըսել կուլուի թէ որոշեալ ատենին մահուան վիճակը պիտի ոչնչացուի։

Ասոր համաձայն՝ Յայտնութեան Ա. 18ին մէջ ըստուած է թէ Յիսուս դժոխքին բանալիները՝ այսինքն մահուան վիճակը բանալու միջոցներն ունի. ինչպէս Յայտնութեան Ի. 13ի ալ կ'ըսէ. «Մահը ու դժոխքը իրենց մէջի մեռելները տուին»: Հոս հասկա բարը գործածուած է. ան ճիշտ շէօվի նշանակութիւնն ունի, եւ ակներեւաբար յարութեան ատեն գերեզմանին իր մեռելները գուրս տալուն կ'ակնարկէ: Յայտնի է որ անով յաւիտենական չարչարանքի չակնարկուիր. ինչու որ իթէ մարդիկ յաւիտենապէս հոն դացած ըլլային՝ դուրս չէին կրնար բերուիլ: Ս. Դրոգ այս համարը չըսեր թէ դժոխքը իր մէջի կիհանիները տուաւ, հասկա կ'ըսէ թէ ան մեռելները տուաւ:

### ԳԵՂԵԱՆ

Յունարէն կէհեննա բառն ալ Անդլերէնի մէջ հիշ (եւ Հայերէնի մէջ «դժոխք») թարգմանուած է: Ան մահուան վիճակ, կամ բացարձակ ոչնչացում, կը նշանակէ, ուրիէ այլիւս արթնալ կամ յարութիւն առնել պիտի չըլլայ: Կէհեննա Յունարէն արտայայտութիւնն է՝ որով Ենովմի ձորին կ'ակնարկուի: Երուսաղէմի ճիշտ հարաւային կողմը՝ Ենովմի ձոր կամ Գէհեննի ձոր կոչուած ձոր մը կայ: Հոն կրակը միշտ վառ կը պահուէր: Քաղաքին աղտեղութիւնները եւ սատկած կենդանիներու մարմինները, և այլն, այդ կրակին մէջ կը նետուէին ու կ'ոչնչացուէին: Հրէական օրէնքը թոյլ չէր տար որ ողջ արարած մը այդ կրակին մէջ նետուի: Սովորութիւն եր աղտեղութիւնները Երուսաղէմի պարիսպէն դուրս հանել եւ բարձր տեղէ մը ձորին մէջ նետել: Նետուած կենդանիներու զիակները երբեմն ժայռներուն վրայ կը մնային ու որդերը կը վճացնէին զանոնք: Ուստի Ենովմի ձորը ոչնչացման տեղ էր: Իր խօսքերը ըմբռնելու կարող Հրեաներուն խօսելով Յիսուս ըստաւ. «Եթէ քու աչքդ քեզ կը գայթակղեցնէ, հանէ զանիկա, աղէկ է քեզի մէկ աչքով Աստուծոյ թագաւորութիւնը մտնել, քան թէ երկու աչք ունենալ ու կրակին գէհեննը ձգուիլ, ուր անոնց

որդը չմեռնիր ու կրակը չմարդիր» (Մատթէոսի Թ. 46, 47): Անչէջ կրակն ու որդը ոչնչացում կը պատկերացնեն, ու Յիսուս կ'ըսէր Հրեաներուն թէ իրենք ահա այդ բանին պիտի ենթարկուէին:

Պարզ խօսքով՝ Յիսուս Հրեաներուն կ'ըսէր թէ՝ ինք Աստուծոյ սահմանուած թաղաւորն էր, և թէ որոշեալ ատենին Աստուած Իր թաղաւորութիւնը պիտի հաստատէր. թէ՝ խիստ մեծ առանձնաշնորհ մըն էր այդ թագաւորութեան մէջ բաժին ունենալ. սակայն ունեէ մէկը պիտի չկրնար անոր մէջ մտնել թէ որ յօժար չըլլար Աստուծոյ կամքին հակառակ եղող ամէն բան զուել: Ուստի թէ որ մէկը աչքի մը կամ ձեռքի մը չափ սիրելի բան մունէր որ մնասակար պիտի ըլլար ու զինք թագաւորութեանէն դուրս պահէր աւելի լաւ էր որ զանիկա զուէր բան թէ ինք ոչնչացուէր:

Յիսուս հւտեւեալ համարին մէջ նոյն գէհեան բառը գործածեց կրկին. «Եւ մի վախնաք անոնցմէ՝ որ մարմինը կ'սպաննեն, ու չեն կրնար հոգին սպաննել. հապա աւելի անէէ վախցէք դուք, որ կրնայ հոգին ու մարմինը զէհենին մէջ կորսնցնել» (Մատթէոսի Թ. 28): Նա հսա պարզապէս կ'ըսէ թէ գէհեանը (զոր Անդլ. Աստուածունենչը ինչպէս այս նոյնպէս եւ յօշուած նախընթաց համարին մէջ հիշ, «դժոխք», կը թարգմանէ), ոչնչացում կը նշանակէ: Մէկը կրնայ ուրիշ մը սպաննել, բայց անիկա որոշեալ ատենին պիտի յարուցուիք: սակայն եթէ զայն Աստուած ոչնչացնէ՝ բուն իսկ անոր գոյութեան իրաւունքը պիտի ոչնչացնէ, ու անիկա ա'լ պիտի չյարուցուի:

Դժոխք թարգմանուած հատկա բառը կը նշանակէ մահուան վիճակ մը՝ ուրիէ կարելի է յարութիւն առնել: Իսկ գէհեան բառը կը նշանակէ մահուան վիճակ մը՝ ուրիէ ա'լ յարութիւն պիտի չըլլայ:

Երկրիս վրայ ապրած ատեն՝ Յիսուսի բուն թշնամիները կեղծաւոր կղերներն էին, թէեւ անոնք կը յաւակնէին ըլլալ Եհուպա Աստուծոյ ներկայացուցիչները: Անոնք Եհուպան սիսալ կը ներկայացնէին ու ծոլովուրդը կը մոլորեցնէին: Նա բացէ ի բաց ըստ

անոնց թէ իրենք Սատանայի ծառաներն էին (ՅովՀաննու Բ. 44): Յիսուս տաճարը մտնելին եւ սեղանաւորները գուրս վանտելին յետոյ՝ Փարիսեցիներուն եւ միւս կղերներուն բանախօսութիւն մը ըրաւ եւ այդ առթիւ ըստ անոնց «Օձեր, իժերու ծնունդներ, ի՞նչպէս պիտի փախչիք դեհենին դատապարտութենքն» (Մատթ. Իդ. 33): Այդ մարդիկից լոյսի դէմ մեղանչած էին: Անոնք գետէին թէ Նա Մեռիան էր, բայց զԱրկա հաւածեցին ու ջանացին մեոցնել: Որովհետեւ անոնք այդ լոյսը ունէին՝ Նա կը հարցիւէր անոնց, ի՞նչպէս կարելի է ձեզի համար յաւիտենական ոչնչացումէ խուսափիլ.— Երբ. Զ. 4-6:

Ով որ ուրիշներուն դէմ չարախօսութիւն կ'ընէ ու կը զրպարաէ եւ վէճ կը հանէ՝ նա այդ կերպով անոնց կործանմանը աշխատած կ'ըլլայ: Գրուած է. «Եկուն ալ կրակ մըն է, անիրաւութեան տիեզերք մը լեզուն մէր անդամներուն մէջ այնպէս զըրուած է, որ բոլոր մարմինը կ'ապականէ, եւ բնութեան չըջանը կը բոնկեցնէ, ու ինք գեհեանէն կը բոնկի» (Յակոբու Գ. 6): Հոս դործածուած դեհեն բայց պարզապէս ոչնչացում կը նշանակէ:

### ԹԱՐԹԱՐՈՒ

Անգլերէն Աստուածաշունչի մէջ Յունարէն քարքարու բառը հել (գժոխք) բառով թարգմանուած է: (Ինչպէս քիչ առաջ յայտնեցինք Հայերէն Աստուածաշունչը Յունարէն այդ քարքարու բառը «տարտարոս» ընծայած է պարզ տառալարձութիւն մը միայն ընելով: Բանաւոր պատճառ մը չկայ դայն հէլ (գժոխք) թարգմանելու, բացի այն պարագայէն որ անիկա չար հրեշտակներու բանտարկուած վիճակը կը ներկայացնէր: Զըհեղեղէն առաջ հոգեղէն կարդ մը էակներ կամ հրեշտակներ մարդկային առաջածներուն հարցուեցան: Ասորիքը արդիւնք՝ երկրիս վրայ չար սերունդ մը առաջ եկաւ: Մեծ ջրհեղեղը վրայ հասու ու ոչնչացուց այդ սերունդը: Բայց չար հրեշտակները չոչնչացան: Անոնց մասին գրուած է.

«Վասնպի մեղք գործող հրեշտակներուն չխնայեց, հապա խաւարի կապերով տարտարոսը ձգեց դատաստանի պահել տուաւ» (Բ. Պետրոսի Բ. 4): «Եւ այն հրեշտակները, որոնք իրենց իշխանութիւննը չպահեցին, հապա իրենց բնակութիւնը ձգեցին, մշնչնաւոր կապերով խաւարի մէջ պահեց մէծ օրուան դատաստանին» (Յուղայի 6): Բայց Ս. Գրոց մէջ ուեւէ տեղ չըսուիր թէ մարդկային ուեւէ արարած քարքարու բառած տեղ մը զնայ: Ասիկա կաշկանդուած վիճակն է կարդ մը չար հրեշտակներու, որոնց հաշիւը Տէրը վերջնականապէս պիտի կարգադրէ դատաստանի ժամանակ: (Դժոխվի նիւթին չուրջ աւելի մանրամասն բացատրութիւն տուող գրականութեանց փափաքողներ, թող հաճին դիմել ԴիՍԱՐԱՆի հասցէին):

Այնպէս հասկցած եմ թէ ձեր որդիին Քրիստոնեայ մը չէր: Ուստի նախընթաց համարները վճռուարար ցոյց կուտան թէ՝ ձեր որդին մեռած է ու գերեզմանին մէջ կը գտնուի. թէ նա բոլորովին անդգայ է, եւ մի միայն Աստուծոյ յիշողութեանը մէջ գորութիւն ունի եւ ոչ ուրիշ տեղ. թէ որոշեալ ատենին նա իր մեռած վիճակն դուրս պիտի բերուի: Այս նիւթին չուրջ Ս. Գիրքը պրպտելէ առաջ օդտակար պիտի ըլլայ նախ պատասխանել սահարցման՝

### ՄԱՐԴԻԿ ԻՆՉՈՒԻ ԿԸ ՄԵՇԽՆԻՆ

Զեր որդին ուշիմ երիտասարդ մըն էր: Նա պարտաճանաչ էր ձեզի հանդէպ: Նա ուեւէ ոճիր չէր գործած: Երեւութապէս նա փայլուն ապագայ մ'ունի՛ր, եւ գուրք անոր մասին մէծ յոյսեր ունէիք: Հետեւարդ գուրք պատշաճօրէն կը հարցնէք. «Ինչո՞ւ համար մէր որդին ամենեւին մեռնէր: Աստուած ինչո՞ւ համար զանիկա մեղմէ առաւ:» Աստուած չէր որ առաւ ձեր որդին: Անոր մահուան պատճառը հասկընալու համար՝ հարկաւոր է քննել մարդուն պատմութիւնը ինչպէս որ Աստուածաշունչին մէջ արձանագրուած է:

Առաջին մարդը կատարեալ ստեղծուեցաւ եւ երկրի վրայ իրեն կատարեալ բնակարան մը տրուե-

ցաւ։ Բացարձակ իշխանութիւն ստացած ըլլալով՝ նա երկրիս թագաւորն էր և երկրի վրայ ապրելու իրաւունքն ունէր։ Այս չնորհը մշտնջնապէս վայելուլու համար նա պարտ էր Աստուծոյ օրէնքին հնագանդիլ։ Ակնածելու կարողութեամբը օժտուած եւ կատարեալ մարդ մ'եղած ըլլալով՝ նա պաշտեց իր սերալիք Արարիչը՝ Եհովա Աստուածը։

Աստուած իր Հոգեղէն որդիներէն մին՝ Արուսեակը Եդեմի մէջ մարդուն վրայ հսկիչ դրած էր։ Արուսեակի սրտին մէջ փառասիրութիւն ծնանելով փափաքցաւ որ մարդը զինք պարտէ, ու արդակսով նա կարենայ Բարձրելոյն նմանիլ (Եսայիայ ԺԴ. 12-15)։ Արուսեակ՝ իր նպատակին հասնելու համար նենդութեան ու խարչութեան դիմեց։ Նա տրամանեց թէ մարդը Աստուծմէ օտարացնելէն յետոյ պետի կրնայ մարդուն աչքին իրեւ բարերար մը երեւնակ եւ անկէ պաշտուիլ։ Նա Եւայի միջոցաւ դործեց եւ անոր հաւատացուց թէ՝ Աստուած իրեն ու իր ամուսնոյն ճշմարտութիւնը չէր խօսած։

Արուսեակ ըստ Եւայի։ «Ոչ թէ անշուշտ պիտի մեռնիք, քանզի Աստուած դիտէ թէ այն օրը որ անկէ ուտէք, աչքերնիդ պիտի բացուին, եւ աստուածներու պէս պիտի ըլլաք՝ բարին ու չարը դիտնալով» (Ծննդոց Գ. 4, 5)։ Ուրիշ խօսքով, նա Եւայի ըստ թէ Եհովան զինքն ու Աղամը դիտմամբ խաւարի մէջ կը պահէր իրենց իրաւունքներուն եւ առանձնաշընորհներուն նկատմամբ։ Եւայ Արուսեակին խարուելով Աստուծոյ օրէնքը դրժեց։ Աղամ տեղեկացաւ Եւայի ըրածին եւ նա ալ մասնակից եղաւ Եւայի մեղքին (Ա. Տիմ. Բ. 14)։ Արդիւնքը այն եղաւ որ Աղամ իր ստացած բոլոր բաները կորսնցուց։

### ԴԱՏԱՍՑԱՆԻ

Աղամի դէմ Աստուծոյ արտասանած դատավը ճիռը բացարձակապէս կը ջրէ յաւիտենական չարչարանքի վարդապետութիւնը։ Դիտէք որ յետագդեցիկ օրէնք մը խորչելի է մարդուն։ Ատիկա նոյն իսկ անկատար մարդուն արդարութեան զգացումները կը դրդու։ Երբ Ամերիկայի սահմանագրութիւ-

նը կը պատրաստէին՝ որոշեցին որ բնաւ յետ իրողութեան (Էքս վիոք-Փէքթօ) օրէնք չանցուի։ Անշուշտ Աստուած մարդէն աւելի լաւ է։ Եթէ կղերներուն ըսածը շխտակ է թէ՝ Աստուած յաւիտենական չարչարանաց տեղ պատրաստեց եւ ուրիշ չարչը հետ Աղամը հոն զրկեց, այդ պարագային՝ Աղամի մեղանչելէն յետոյ օրէնքին պատիքը փոխուած ըլլալու է։ եւ Եթէ Աստուած այդպիսի բան մը ըրաւ, ուրիմն նա յանցաւոր է յետ իրողութեան օրէնք մը անցնելուն եւ գործադրելուն համար։ Այդպիսի բան մը բացարձակապէս հակառակ է արդար Աստուծոյ մը, եւ գրուած է արդէն թէ՝ արդարութիւնն ու իրաւունքը Եհովայի աթոռին հիմն են— Սադ մոսաց Զթ. 14։

Աստուած իր օրէնքը Աղամի յայտաբարեց եւ յետոյ հապէս ըստ «Եթէ զայն ոտնակոխ ընհս անշուշտ պիտի զայն ոտնակոխ» (Ծննդոց Բ. 17)։ Մեռնիլ՝ դութենէն գագրիլ, կեանքէ զրկուիլ կը հշանակէ։ թէ որ մարդը Աստուծոյ օրէնքը ոտնակոխ ընհր, այն ատեն Աստուած ինքնինք չհակասելու համար պարտաւոր էր ընկել ճիշտ այն՝ ինչ որ յայտաբարած էր։ Աստուած իր օրէնքը Աստուածաշունչն մէջ արձանագրել տուաւ, ու ատիկա այնքան պարզ ու բացայալու է որ՝ նոյն իսկ կղեր մը պէտք է կարող ըլլայ հասկնալու։ Այդ օրէնքին մէջ՝ անփերջ չարչարանքի կամ քաւարանի ուեւէ ակնարկութիւն չկայ։ Անիկա հետեւեալն է։

«Եւ Աղամի ըստ, Որովհետեւ դուն քու կնոջէ խօսքը մտիկ բրիր, եւ այն ծառէն կերար, որու համար պատուիրեցի քեզի՝ ըսկոյլ, Չուտես անկէ, երկիրը քու պատճառաւու անփերջ ըլլայ։ կեանքիդ կիրը քու պատճառաւու անփերջ նեղութիւնով ուտես անկէ։ եւ քու ու տատակ բուտցնէ քեզի, եւ գաշտին խոտը ուտես։ Երեսիդ քրտինքովը ուտես քացդ, մինչ չեւ գետինք զանալդ ուրիշ առնուեցար։ Քանզի հող էիր դուն, ու հողի պիտի դասնաս»—Ծնդ. Գ. 17-19։

Աղամի մահէն չորս հազար տարի վերջն էր միայն՝ որ մարդիկ սկսան յաւիտենական չարչարանքի վարդապետութեան մասին լսել։ Ատիկա Սատանա-

յին մէկ հնարքն էր, «Մահ չկայ»ի իր սկզբնական սուտը պաշտպանելու համար: Սատանան տեսաւ թէ՝ ևթէ մարդիկ հողիի ներակից (ինիրքէնք) անմահութեան վարդապետութեան հաւատան՝ այն ատեն ըստիպուած պիտի ըլլան հաւատալու թէ ամբարիչուները տեղ մը յախենապէս կր չարչարուին: Եւ թէ՝ եթէ ինք յաջողէր մարդուն հաւատացնելու թէ Եհովա Աստուած մարդուն չմեռնող անմահ հողի մը ուրւած եւ այդ հողիին համար անվերջ չարչարանաց տեղ մը պատրաստած էր, այն ատեն պիտի կրնար մարդը Աստուծմէ հեռացնել եւ Աստուծոյ դէմ հայ-հոյի տալ: Ատիկա՝ մարդը մէն Եհովայէն հեռացը-նելու համար՝ Սատանային կողմէ Եւայի վրայ ի դործ դրուած սկզբնական ծրագրին մէկ մասն էր: Հողիի ներակից անմահութեան եւ յախենական չարչարանքի երկու կեղծ վարդապետութիւնները իրարուով միայն կրցած են կանգուն մնալ, ու երկուքն ալ սխալ ըլլարու ստիպակ պիտի իյնան:

Մարդը երկրիս ատրբերէն շնուռած էր, ու երբ մեռնի՝ հողին կը վերպառնայ: Եւ կենդանութեան չունչը, զոր Աստուած անոր ուռնդերէն ներս փչած էր, մարդէն ելլելով միջոցին կը վերադանայ ուրիէ եկած էր աստուածային կարգադրութեամբ, ու մարդ բացարձակապէս կը մեռնի— ժողովողի Գ. 19, Սաղմոսաց ՃՇԶ. 4:

Ադամ իր մեղանչելէն առաջ զաւակ չունէր: Եղիմէն վտարուելէն վերջն էր որ անոր զաւակները ծնան: Ադամ մեղքին պատճառաւ մահուան դատապարտուեցաւ: Անոր զաւակները անկատար էին. ինչու որ մահուան զատապարտութեան տակ եղաղ մարդը չէր կրնար կատարեալ կեանք փոխանցել: Ոււտի կը կարդանք. «Ահա ես անօրէնութիւնով ծընայ, ու իմ մայրս մեղքով յլացաւ զիս»— Սաղմոսաց ԾԱ. 5:

Ոււտի մարդկային ամբողջ աղքը մեղաւոր ծընաւ, ոչ թէ իրենց ուղելովը՝ հապա անոր համար որ ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ: «Վասնդի ինչպէս մարդէ մը մեղքը աշխարհ մտաւ, եւ այն մեղքէն մահը, եւ այնպէս ամէն մարդոց վրայ տարածուեցաւ մա-

էր, քանովի որմէնը մեղանչեցին» (Հոռիմ. ե. 12): Սատանան պատճառ եղաւ մարդուն մեղանչելուն, հետեւաբար մարդուն մահուան ուղղակի պատասխանապուն Սատանան է:

Արդ՝ ձեր որդին ծնած էր, կեանքի առանց ուրիշ իրաւունքի. այն պատճառաւ որ անիկա ժառանգելու էր՝ Ադամի Աստուծոյ օրէնքը սանակովս ընելուն արդիւնքը: Աստուած ինքը ինք չակասելու համար պարտաւոր էր Ադամը մահուան դատապարտել. Եւ քանի որ անոր բոլոր սերունդը առանց կենաց իրաւունքի կը ծնէր բնականաբար մարդկային ամբողջ աղքին վախճաննը մահ պիտի ըլլար: Բնաւ տարբերութիւն չըներ թէ մարդ արկածով կը մեռնի թէ ոչ հիանդութեամբ:

Թերեւս կուցէք հարցնել թէ՝ Աստուած ինչո՞ւ համար մահը չուտով չէ դադրեցուցած: Պատասխան նրայն էթէ Աստուած թոյլ տուած է որ մարդկային ազգը իր ընթացքը շարունակէ մինչեւ որ հասնի զերնք մեղք ու պատկանութենէ վեր բարձրացնելու նախորոշ ժամանակը: Թէ որ մեռնելները անդայ են ու. «Պան մը չեն գիտեր» ուրեմն անոնք չեն ալ չարչարուիր: Թէ որ Աստուած իր նախորոշ ժամանակին զանոնք մահուրնէ պիտի արթնցնէ եւ կենաց տիկանալու պատճենութիւն մը պիտի չնորհէ անոնց ուրեմն անոնք վնաս մը կրած չեն: Այժմ պիտի տեսնենք թէ Աստուած պատրաստուած է մարդը որոշեալ ատենին փրկելու, եւ թէ ամէն մարդ անհատական պատեհութիւն մը պիտի ունենայ Անոր հնազանդելու եւ յախենան պղբելու:

### ՓՐԿԱՆՔԸ ԽՈՍՏԱՅՈՒՄԸ

Աստուծոյ որոշեալ ատենին մահը պիտի ոչչանայ, ու այնուհետեւ մարդիկ ա'լ պիտի չմեռնին: «Մահը յախենան բնաջինջ պիտի ընէ» (Եսայ. Իվ. 8, Յայտ. Իվ. 4): Ասոնք Աստուծոյ իսոսումներն են, ու Աստուծոյ բոլոր իսոսումները յարմար ատենին անպատճառ պիտի իրականանան (Եսայ. ԽԶ. 11, ԵՇ. 11): Եհովայի տուած մէկ ուրիշ խոստումն է. «Զանոնք դերելմանին ձեռքէն պիտի փրկեմ. զա-

և հայք մահուընէ պիտի աղատեմ . քու ժանտոիսոց  
ո՞ւր է , ով գերեզման» (Ովսեայ ԺԳ . 14) : Աստուծոյ  
ուստի խոստումները ունէ օդուտ պիտի չունենան , թէ  
ո՞ւ մեռեալիներէն ունէ մէկը յաւիտենական չարչա-  
բանաց մէջ է :

Նկատելու ենք որ վերոյիշեալ համարներով չի  
խոստացուիր մարդը քաւարանէ կամ յաւիտենական  
չարչաբանք փրկել , չապա՝ մահէն եւ գերեզմանին  
Եւսանութենէն : Ուստի , վերջնական եղբակացու-  
թիւնը այն է թէ՝ մեռեները ներկայիս գերեզմանին  
մէջ կը գանուին , եւ ոչ թէ՝ ունէ տեղ մըն են զգա-  
յուն վիճակի մէջ : Որովհետեւ Աստուած մարդուն  
փրկութիւնը պատրաստած է , մահը յաճախ քուն կը  
կոչուի : Որոշեալ ատենին Տէրը մեռեները պիտի  
վերակենդանացնէ , թէ որ ճշմարիտ է իր խոստու-  
մը : Բայց , պիտի հարցնէք , ատիկա ինչպէս կրնայ  
ըլլալ : Ուստի քննենք :

### ՓՐԿԱՆՔԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԾ

Սէր կը նշանակէ անշահախնդրութեան կատա-  
րեալ արտայալութիւն : Երբ մէկու մը օդնելու հա-  
մար բան , մը կ'ընէք , հոգ չէ թէ այդ անհատը տեղե-  
կութիւն ունեցած ըլլայ կամ ոչ , դուք թէ որ անշա-  
հախնդրի էք այդ բանին մէջ , այն ատեն սէրն է որ  
մղած է ձեզ : Դուք ձեր որդին միշտ սիրած էք . անոր  
բարելաւութեան համար դուք ձեր կարելին ըրած  
էք , նա ձեր ծնողական հողածութեանց մասին տե-  
ղեկութիւն ունեցած ըլլար թէ ոչ : Թէ որ ձեր որդին  
սիալ ճամբայ բռնած ըլլար եւ թէ որ ձեղի համար  
կարելի ըլլար կերպուի մը անոր օդնել՝ դուք ուրա-  
խութեամբ պիտի մատուցանիք պէտք եղած օժան-  
դակութիւնը :

Առաջին մարդը՝ Աղամ , Աստուծոյ որդին է :  
Նա սիալ ճամբայ բռնեղ : Աստուած իր օրէնքը չի-  
նած ու յայտարարած՝ եւ Աղամ ալ զայն բեկանած  
ըլլալով՝ պարտաւոր էր պատիմք կրել : Աստուած  
զայն չէր կրնար անպատիմ թողուլ՝ եւ նոյն ատեն իր  
մէծութիւնն , ու արդարութիւնը պահպանել : Բայց  
Աստուած , իր Աղամ որդւոյն նկատմամբ ունեցած

Շնէն մղուած , անմիջապէս սկսաւ մարդուն փրկու-  
թեանն ու աղատադրութեանը համար պատրաս-  
տութիւն տեսնել : Նա այնքան իմաստուն կերպով  
կազմեց իր ծրագիրը որ՝ ատով ոչ միայն Աղամ՝  
հասզանաւ անոր բոլոր զաւակները փրկութիւն ու կե-  
նաց տիրանալու պատեհութիւն մունենան , որոնց  
մէջ է նաև ձեր որդին :

Սակայն Աղամ ու անոր ամերող սերունդը յաւե-  
տեան գերեզմանին մէջ պիտի մնային՝ թէ որ Աստ-  
ուած անոնց կեանք չնորջելու պատրաստութիւն մը  
չտեսնէր : Նա չէր կրնար իր զատավճիրը փոխել ,  
սակայն նա կրնար այնպէս մը կարգադրել որ Աղամի  
տեղ ուրիշ մը մեռնի՝ որպակսղի Աղամ ու անոր բոլոր  
զաւակները մահունէ զապահն ու ապրելու պատե-  
հութիւն մստանան : Աստուծոյ օրէնքին մէջ սա  
կարգադրութիւնը կայ . «Անձի տեղ անձ ... պիտի  
տրուի» (Երկրորդ Օրինաց ԺԹ . 21) : Օրէնքի այդ  
կարգադրութիւնը կը նշանակէր թէ՝ եթէ գտնուէր  
կատարեալ մարդ մը որ յօժարէր Աղամի տեղ մեռ-  
նի՝ այն ատեն Աստուած կրնար Աղամը ու անոր  
ամբողջ սերունդը մահունէ եւ անոր հետեւանքնե-  
րէն աղատել : Ամբողջ երկրիս վլայ կարելի չէր գրա-  
նիլ մարդ մը որ կարող ըլլար օրէնքին պահանջնե-  
րուն գոհացում տալ , ինչու որ բալորն ալ Աղամի սե-  
րունդն են՝ Սարդուաց լիթ . 7 :

Արդ՝ տեսնենք Աստուծոյ անշահախնդրութիւ-  
նը : Երբ մարդուն փրկութեան համար կատարուած  
մէծ կարգադրութիւնը մէր աչցեւ կը պարզը-  
ւի՝ կ'սկսնք իրապէս ըմբռնել թէ՝ Աստուած սէր է :  
Աստուծոյ ստեղծագործութեան սկիզբը Լոկոսն էր ,  
իր սիրեցեալ Որդին : Ենովայի կամքին հպատակե-  
րով՝ այս սիրեցեալ Որդին իր հոգեղէն կեանքը թո-  
ղուց եւ մարդ եղաւ : Ենովայի զորութեամբը նա Մա-  
րիամի արդարնդին մէջ յղացուեցաւ (Մատթ . Ա . 18) :  
Նա ծնաւ իբրեւ մի կատարեալ մանուկ , սուրբ , ա-  
նարատ ու մեղաւորներէն զատուած :

Երբ այս Որդին , օրէնքին պահանջած չափահա-  
սութեան տարիքին համնելով երևուուն տարեկան ե-  
ղաւ , այլեւ կատարեալ մարդ մըն էր , ինչպէս որ էր

Աղամ մեղանչելէն առաջ: Այս սկրեպեալ Որդւոյն առնունը որ առաջ կօղոս էր, Յիսուս եղաւ որպէս մանուկ ծննդէն յետոյ (Ղուկասու Ա. 31, Եթբ. է. 26): Յիսուս ինչո՞ւ մարդ եղաւ: Յիշերու ենք որ, Աստուած խստացեր էր մարդը զերեզմանի իշխանութենէն ու մահէն փրկել: Յիսուս ըստ թէ ինք եկած էր իր կեանքը մարդուն համար փրկանք տալու (Մատթէոսի Ի. 28): Նա ըստ նմանապէս թէ ինք եկած էր որ մադիկ կեանք ունենան (Յովէ. Ժ. 10): Ս. Գիրքը բացայալտօրէն ըստ է թէ նա ըրեշտակներէն վար մարդու վերածուած էր, որպէսզի Աստուածոյ ողորմութեամբը ամէն մարդու համար մահ ճաշակէ—Երբայցիւ Բ. 9:

Աստուած կը սկրէր իր Որդին: Նա Եհովայի սրտին ամենասիրելին էր: Բայց Եհովան մարդն ալ կը սիրէր. եւ որպէսզի մեռելները ետ բերուին ու ապրելու պատեհութիւն մ'ունենան, Նա թոյլ տուաւ որ իր Յիսուս Որդին մեռնի: Գրուած է. «Վասնզի Աստուած այնպէս սիրեց աշխարհը, մինչեւ իր միաժին Որդին տուաւ, որպէսզի ամէն ով որ անոր հաւատայ չկորսուի, հապա յարիստենական կեանք ունենայ: Վասնզի Աստուած իր Որդին չըրկեց աշխարհ, որպէսզի աշխարհը դատէ, հապա որպէսզի անու փրկութ»—Յովէ. Գ. 16, 17:

Յիսուս մեռաւ ու մեռելներէն յարութիւն առաւ: Նա որպէս մարդ մեռաւ, եւ որպէս մարդ պէտք է որ յաւիտան մեռած մնայ: Եհովա զԱնիկա յարոյց իբրեւ աստուածային էակ մը, Նա երկինք համբառնալով՝ մարդուն համար իբրեւ փրկագին տուած իր մարդկային կատարեալ կեանքին արժէքը հոն ներկայացուց: Նա մեռաւ ոչ միայն մէկ հոգիին հապա բոլորին համար ալ, եւ որոշեալ ատենին բոլոր մարդկութեան տեղեկութիւն պիտի տրուի այս իրուդութիւններուն մասին, որպէսզի ամէն մարդ պատեհութիւնն ունենայ Տէրը ընդունելու եւ Անոր հնագնդելիվ ասորի:

Գրուած է. «Վասնզի այն է աղէկը ու ընդունելին մէր Փրկիչ Աստուածոյն առջև, որ կ'ուզէ թէ ամէն մարդիկ փրկութիւնը ճանչնալու

դան: Քանզի մէկ Աստուած կայ, ու մէկ միջնորդ Աստուածոյ ու մարդոց մէջտեղ, Քրիստոս Յիսուս մարդը, որ իր անձը ամենուն տեղ փրկանք տուաւ եր ատենին վկայութիւն ըլլալու—Ս. Տիմ. Բ. 3-6:

Աստուած ինչո՞ւ թոյլ տար որ իր ամենամիրն Որդին մեռնէր: Թէ որ մարդկութեան ուեւէ մէկ մասը յաւիտենական չարչարանքի մէջ ըլլար՝ Յիսուսի մասնուց օգուտ մը պիտի չունենար: Մարդկութեան մէծ մասը մեռած է՝ առանց Տէրոջ նկատմամբ նոյն իսկ ուեւէ տեղեկութիւն ունենալու, եւ թէ որ կղերները շիտակ են՝ ասոնց բոլորն ալ յաւիտենական չարչարանաց դիմած են: Քաւարանի եւ յաւիտենական չարչարանքի վարդապետութիւնները բացարձակապէս կը հակասէ Փրկանքի զոհագործութեան մէծ ճշմարտութեանը. եւ Ս. Գիրքը բացորոշապէս կը յայտնէ թէ՝ փրկանքի զոհագործութիւնը պատրաստուած այն միակ միջոցն է, որով մարդիկ ապրերու պատեհութիւնը պիտի ունենան (Գործք Դ. 12): Այժմ, որպէսզի կարող ըլլանք տեսնելու թէ մըրզիտութեան մէջ մեռնողները ինչպէս կենաց տիրանալու պատեհութիւնը պիտի ունենան՝ յատաջ կ'անցնինք հետազոտեն այն վարդապետութիւնը որ այնքան յատակ, զմայլելի ու գեղեցիկ կերպով քարոզուած է Ս. Գրոց մէջ. ասիկա է

### ԱԱՐՈՒԹԻՒՆԸ

Մարդը կենդանական ստեղծագործութեան ամենաբարձրն է: Նա երկրէն՝ հողեղին է եւ բոլոր կենդանական ստեղծագործութեան վրայ թագաւոր ըլլալու համար ստեղծուած (Ս. Կորնթացիս Ժ. 47, Ծննդոց Ա. 26): Բոլոր կենդանինները հոգիներ են: Մեռած կենդանի մը մեռած հոգի մը կամ էակ մըն է: Մարդը միւս կենդանիներուն նման կը մեռնի, եւ ըուրին ալ միեւնոյն տեղը, այսինքն՝ գերեզման, կ'երթան: Ասոր որպէս ապացոյց դրուած է. «Վասնզի մարդոց որդիներուն պատահածը եւ անասուններուն պատահածը մէկ է. մէկը ինչպէս կը մեռնի՝ միւսն ալ այնպէս կը մեռնի. ու ամենուն չունչը մէկ է. ու մարդը անասունին աւելի բան մը չունի, վասնզի ա-

մէնը ունայնութիւն է . ամէնը մէկ տեղ կ'երթայ . ամէնը հողէն եղաւ , ու ամէնը հող կը դառնայ»— Ժողովով Գ. 19 , 20 :

Ոչ ոք պիտի ջանայ փաստել թէ անասունները քաւարանի կամ յաւիտենական չարչարանաց մէջ են : Անոնք մեռած ու գոյութենէ դադրած են : Մարդիկ ալ անոնց նման կը մեռնին , ու մեռնելէ յետոյ «բան մը չեն գիտեր» (Ժողովովի թ. 5) : Մարդիկ յաւիտենան մեռած պիտի մնային՝ թէ որ Աստուած փըրկութիւն մը եւ մեռելոց յարութիւն մը ծրագրած ըլլար : Յարութիւն կը նշանակէ կեանքը վերստանար . այսինքն՝ վերակենդանացուիլ : Այդ բառը ինքնին ցոյց կուտայ թէ յարուցուելիքները մեռած են : Թէ որ բարիները մերած տտեննին անմիջապէս երկինք կ'երթան՝ ի՞նչ հարկ պիտի ըլլար դանոնք յարուցանելու :

Եթէ , կղերներուն ըստածին համաձայն , երկինքի , քաւարանի կամ դժոխքի մէջ մարդիկ կը գտնուին՝ անոնք հոն ողջ ըլլալու են , եւ ուրեմն չեն կրնար յարուցուիլ : Թէ որ յաւիտենական չարչարանաց մէջ զտնուղներ կան , անոնք չեն կրնար յարուցուիլ՝ սա երկու պատճառներով . առաջին՝ անոր համար որ անոնք հոն տակաւին ողջ եղած պիտի ըլլան . եւ երկը՝ բորդ՝ անոր համար որ անոնք մշտնջնապէս այդ տեղին դատապարուած պիտի ըլլան : Եթէ յարութիւնը ճշմարիտ է՝ այն տեսն յաւիտենական չարչարանքի եւ քաւարանի վարդապէտութիւնները սուտ են բացարձակապէս :

Ս . Գրոց մէջ կը կարդանք . «Վասնդի ինք (Աստուած) օր մը սահմանեց որուն մէջ աշխարհս արդարութեամբ պիտի դատէ այն մարդուն (Յիսուսի) ձեռքով՝ զոր որոշեց , ու ամենուն հաւատացուց (այսինքն՝ վստահացուց) զանիկա մեռեներէն յարուցանելով» (Դործք Ժ. 31— Տես Անդլ . Ս . Գիրքը) : Աստուած ինչպէս կրնայ «ամենուն հաւատաց»նել (կամ վստահացնել) թէ որ անոնց չընծայէ ճշմարթեան գիտութիւնը . եւ ի՞նչպէս կրնայ ճշմարտու-

թեան գիտութիւնը անոնց ընծայել՝ եթէ զանոնք մուռանէ չ'արթնցնէ :

Գրուած է դարձեալ . «Մեռելներու յարութիւն ոլիսի ըլլայ , թէ՝ արդարներուն եւ թէ մեղաւորներուն (Գործք ԽԴ . 15) : Արդարները անոնք են՝ որ Քըրիստոս Յիսուսի նկատմամբ ունեցած իրենց հաւաքին պատճառաւ արդարացուած են ; ի վերջոյ երկինք գնացողներու մասին խօսելու պարագայիս ասիկա դարձեալ պիտի բացատրեմ ձեզի : Իմ ըսածներու որպէս ապացոյց Յիսուսի խօսքերը կը փափաքիմ մէջ բերել .

«Ասոր վրայ մի՛ զարմանաք . վասնդի ժամանակ ոլիսի զայ՝ երբ բոլոր գերեզմաններու մէջ եղողները անոր ձայնը պիտի լսն ու դուրս պիտի դան . անոնք որ բարի գործեր են՝ կենաց յարութեան համար , եւ անոնք որ չար գործեր են՝ դատաստանի (եւ ոչ թէ դատապարտութեան համար» (Յովեանու Ե . 28 , 29— Տես Հայերէն Գրաբար՝ ինչպէս նաև Անդլ . վերաբնոււած Սր . Գրքըրը) : Թէ որ մեռելներուն ուեւ մէկ մասոր քաւարանի կամ յաւիտենական չարչարանքի մէջ եղած ըլլար՝ Յիսուսի յայտնէր այդ բանը . ընդհակառակը՝ նա ըստ թէ անոնք գերեզմանին մէջ են եւ թէ անկէ դուրս պիտի դան : Նկատելու ենք որ երկու դասակարգ կայ . մէկ դասակարգը կենաց յարութեան համար դուրս կուգայ՝ իսկ միւսը՝ դատաստանով յարութեան համար :

### ԵՐԿՆԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳ

Տասնընը դար առաջ՝ Յիսուս երկինք համբարձաւ , ու ատկէ քիչ վերջ մարդոց ճամբայ բացուեցաւ Անոր քայլերուն հետեւելու (Ա . Պետ . Բ . 21) : Նա ըստ թէ ովլ որ կուգէ իրեն հետեւող ըլլալ՝ պարտի անձը ուրանալ , խաչը առնել ու իր ետեւէն երթալ (Մատթ . ԺԶ . 24) : Նա որոշ կերպով յայտնեց նմանապէս թէ՝ աշխարհի վերջաւորութեան դարձեալ պիտի գար իրեն ընդունելու ամէն անոնք որ հաւատարիմ եղած էին , եւ թէ ատոնք երկինք պիտի տարուէին : Այս դասակարգը կը բաղկանայ ճշմարիտ Քըր-

րիստոնեաներէ : Անոնցմէ մաս մը Կաթոլիկ եկեղեցին, մաս մը Բողոքական, մաս մը Հայաստանեայց եկեղեցին մէջ, եւ մաս մըն ալ բոլոր եկեղեցիներէ դուրս գտնուած են :

Մարդիկ Տէրոջ առաջն զալուստէն մինչեւ Երկրորդ գալուստն է որ կը մանա Քրիստոնեայ ըլլալ : Մէկը Քրիստոնեայ կրնայ ըլլալ հաւատալով Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի իբրեւ իր Փրկիչը, եւ յետոյ՝ Աստուծոյ կամքն ըներւ համար բոլորովին իր անձը նուիրելով : Անկէ վերջ Աստուած կարդաբացնէ այդ անձը . այսինքն թէ՝ Աստուած զանիկա ուղիղ կամ արդար կը հաշուէ՝ որպէսդի նա կարենայ Յիսուսի քայլերուն հետեւիլ հոգվածակիցիս Ե. 1, 9, Ը. 31 :

Այն ժամանակ՝ Աստուած զանիկա կը յղացնէ որպէս նոր արարած (նոր ստեղծուած— Յակոբու Ա. 18, Ա. Պետ. Ա. 1-3) . եւ անոր իբրեւ նոր արարած, Նա կը խոստանայ աստուածային բնութեան մասնակից ընել թէ որ մինչեւ ի մահ Տէրոջ հաւատարիմ ըլլայ (Բ. Պետ. Ա. 4-11) : Տէրոջ հաւատարիմ ըլլալ կը նշանակէ՝ աշխարհէն, Ստանալի կազմակերպութենէն, հեռու եւ անջատ մնալ (Յակոբու Դ. 4, Բ. Կորնթ. Զ. 17) : Կղերները՝ հսկայ առեւրականներուն, աշխարհամարներուն, եւ Ստանալի կազմակերպութեան հետ կ ա պ ունեցող ամէն բանի հետ կը խառնուին : Անկէ զատ՝ անոնք Տէրը սիսլ կը ներկայացնեն, դիւային վարդասկետութիւններ կը քարոզեն եւ Աստուած որոշո ճիւաղ մը կը ներկայացնեն : Զանոնք չենք կրնար արդար կամ արդարացած մարդոց զասակարգին մէջ հաշուել :

Քրիստոնեան այն է՝ որ հաւատարիմ ու անվերապահ կերպով Տէրոջ կը ծառայէ . ու նա պարտաւոր է հաւատարիմ ըլլալ ոչ թէ կարծ ժամանակի մը համար միայն, հապա՝ այնքան ատեն որ երկրի վրայ կը գտնուեի : Խոստացուած է՝ «Մինչեւ ի մահ հաւատարիմ եղիր, ու քեզի կենաց պատկը պիտի տամ» (Յայտ. Բ. 10) : Ահա այս է այն զասակարգը որ մեռած է իբրեւ «բարի գործ»ողներ (Յովհ. Ե. 29) . ու

ահա ասոնց է որ Տէրը խոստացած է առաջին յարութեան մասնակից ընել եւ մարդկայինէ հոգեղէն հակներու փոխել . որոնք այն ատեն երկինք պիտի երթան ու յաւիտեան Տէրոջը հետ պիտի ըլլան (Յայտնութեան Ի. 6, Ա. Կորնթ. ԺԵ. 49-54) : Ասոնք կը վարձատրուին անմահութիւն ստանալով : Ասոնցմէ զատ ուրիշ անմահութիւն ստացողներ պիտի ըլլան :

### Երկրի ՎՐԱՅ ԲՆԱԿՈՂՆԵՐ

Չեր որդին երբէք Քրիստոնէութիւն չէր դաւանած : Ան՝ Աղամի մեղքին պատճառաւ, մեր բոլորին նման, ապրելու իրաւոնքն զուրկ ծնած էր : Ուստի Տէրոջը ատակամով՝ անիկա չար էր : սակայն ատիկա չնշանակել թէ Աստուծուած զանիկա յաւիտենական չարչարանց մատնեց : Նա մեռած է . եւ Յիսուս կը յարոնէ այժմ թէ՝ բոլոր անոնք որ չար գործեր են գտաստառով յարութեան համար դուրս պիտի զան (Յովհաննու Ե. 29) : Մարդիկ Ստանալիչն առաջնորդուած՝ այս համարին «դատապարտութիւն» թարգմանեցին, յաւիտենական չարչարանքի վարդապետութիւնը վեր բռնելու համար :

Մեռնողներուն մեծագոյն մասը՝ այս մեղաւոր կամ չար դասակարգին կը պատկանին : Անոնք Տէրոջ մասին երբէք չին լսած, ու փրկութեան ճամրային վրայով ուեւէ տեղեկութիւն չունէին : Բայց անոնք պիտի արթնան մահուած քունէն, ու դատաստան մը կամ փորձ մը եւ կենաք ստանալու պատեհութիւնը մը պիտի ունենան : Անոնք՝ այն ատեն պէտք է ճմարտութեան գիտութիւնը ստանան, որպէսդի կարենան Տէրը ընդունիլ եւ հնաղանդիլ Անոր : Եթէ զատաստանի ատեն՝ քննութենէն յաջող անցնին, անոնց վարձարտութիւնը պիտի ըլլայ յաւիտենական կեանք երկրիս վրայ :

Գրուած է թէ Աստուած Երկիրը ոչ թէ պարապ տեղը՝ հապա մարդուն բնակութեան համար ստեղծեց (Եսայ. ԽԵ. 12, 18) : Երկիրը յաւիտեան պիտի մնայ (Ժողովողի Ա. 4) : Ան՝ վերահաստատուած մարդուն բնակութեանը պիտի ըլլայ :

Ուստի՝ այս օրհնութիւններուն դաշին առաջ անհամաժեշտ է որ մեռելները իրենց գերեզմաններէն դուրս բերուին։ Բնաւ կասկած չկայ թէ մեռելները յարութիւն պիտի առնեն։ Անոնց յարութիւնը երբէք կարելի չէ ժխտել (Ա. Կորթ. ԺԵ. 3—10)։ Ս. Գիրքը սապէս կը պատճառաբանէ. «Ուրեմն եթէ Քրիստոս կը քարոզուի, որ մեռելներէն յարութիւն առած է, ինչպէս ձեզմէ մէկ քանիները կ'ըսեն թէ Մեռելներու յարութիւն չկայ։ Եթէ մեռելներու յարութիւն չկայ, ուրեմն Քրիստոս ալ յարութիւն առած չէ։ Եւ եթէ Քրիստոս յարութիւն առած չէ, ձեր հաւատքը պարապ է, ու տակաւին ձեր մեղքերուն մէջ էք. նոյնպէս Քրիստոսով ննջողներն ալ կորսուած են» (Ա. Կորթ. ԺԵ. 12, 13, 17, 18)։ Նկատելու ենք որ այս համարները չեն ըսեր թէ՝ անոնք յաւիտենական չարչարանքի մատնուած են, հապա անոնք կ'ըսեն թէ՝ եթէ յարութիւն չկայ՝ այս ատեն մահուամբ քընացողները կորսուած են, այսինքն՝ յաւիտենապէս դոյութենէ դադրած են։

Ս. Գիրքը կը չարունակէ իր պատճառաբանութիւնը. «Բայց հիմա Քրիստոս մեռելներէն յարութիւն առած է, ննջեցեալներուն առաջին պտուղը։ Քանզի՝ ինչպէս մարդով եղաւ մահը, մարդով ալ մեռելներու յարութիւնը։ Վասնզի ինչպէս Աղամով ամէնը կը մեռնին, նոյնպէս ալ Քրիստոսով ամէնը կենդանի պիտի ըլլան։ Բայց ամէն մէկը իր կարգով. առաջին պտուղը Քրիստոս, ետքը Քրիստոսին-ները՝ իր գալու ատենը»։ Ա. Կորթ. ԺԵ. 20—23։

### ԹԱԳԱԼԽՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ս. Գրոց մէջ ամենէն աւելի աչքի դարնող բանը Աստուծոյ թագաւորութիւնն է։ Բոլոր մարդարէները գալիք թագաւորութեան մասին զուշակեցին։ Յիսուս և առաքեալներն ալ Թագաւորութիւնը քարոզին։ Ասով ըսել կ'ուզուի Աստուծոյ թագաւորութիւնը, երբ Քրիստոս որպէս Թագաւոր պիտի իշխէ ու երկրի բոլոր ազգերը պիտի օրհնէ։ Արդ, նկատի առնենք թէ՝ այդ թագաւորութիւն ատեն Տէրը ի միջի այլոց ինչ բաներ պիտի ընէ։

«Վասնզի անոր պէտք է թագաւորութիւն ընել՝ մինչեւ բոլոր թշնամիները իր ստքերուն տակ դնէ։ Վերջին թշնամին որ պիտի խափանի՝ մահն է» (Ա. Կորթ. ԺԵ. 25, 26)։ Նկատողութեան արժան է թէ։ մահը թշնամի կոչուած է, եւ արդարեւ անիկա մարդկային ընտանիքին մեծ թշնամին է։ Այս երեկոյ՝ երգ ձեր տունը եկայ, տեսայ որ գուք բոլորդ ալ տիսուր էիք. ձեր այդ ողբալի վիճակը՝ յիշողութեանս բերաւ Ս. Գրոց թանկաղին խոստում մը, որը ներկայիս կուգեմ ձեզի կարդալ, որպէսպի անով միսիթարուիք։ Այդ համարը հետեւեալն է։

«Տէրը այսպէս կ'ըսէ. Ռամայի մէջ ձայն մը լսուեցաւ, ողբի ու գառնազին լացի ձայն։ Ռաքէլ իր աղոցը համար կուլար, եւ իր աղոցը համար միինթարուիլ չէր ուզեր, վասնզի անոնք չկայլին։ Տէրը այսպէս կ'ըսէ. Քու ձայնդ լաէն եւ աչքերդ արցունքն զալբեցուր, վասնզի քու գործիդ համար վարձք կայ, կ'ըսէ Տէրը, ու թշնամիին երկրէն պիտի դառնան։ Եւ քու ապագայ ժամանակիդ համար յոյս կայ, կ'ըսէ Տէրը, որ քու տղաքներդ իրենց սահմանը պիտի զառնան»։ — Երեմեայ Ա. 15—17։

«Թշնամիին երկիրը», զերեզմանը՝ մահուան վիճակն է. հաւատամի՛ խոստում մը՝ որ յոյս կը պարունակէ ձեր որդույն համար. թէ՝ նա վերակենդանալով իր սահմանը, իր հայրենիքը, այս երկիրը պիտի վերադառնայ։ Քանդի որ Յիսուս գրկանքի մէծ դոհլ եղած է բոլոր մարդոց օգտին համար, պէտք է որ մեռելները արթնան եւ այդ իրողութեան ծանթանան։

Մահը Ս. Գրոց մէջ քուն կոչուած է. Ուստի բոլոր մեռելները Յիսուսով կը քնանան։ Կարդանք հետեւեալ համարները. «Զենք ուզեր, եղբայրներ, որ տպէտ ըլլաք ննջեցեալներուն վրայով, որպէս զի չսորտմիք ինչպէս ուրիշները՝ որոնք յոյս չունին։ Քանդի եթէ կը հաւատանք թէ Յիսուս մեռաւ ու յարութիւն առաւ, նոյնպէս ալ Աստուծած՝ Յիսուսով ննջեցեալները անոր հետ պիտի բերէ։ Ուստի մէկդմէկ միիթարեցէր այս խօսքերով» (Ա. Թեսդ. Դ. 12, 13, 17—Տէս Անդլ. Ս. Գիրքը)։ Տիսուր սըր-

տեր միսիթաբութիւն կրնան ստանալ այս բաներուն  
տեղեկանալով։ Աստուծոյ փափաքն է որ մարդիկ  
միսիթարուին։ Նա չուզեր որ անոնք յաւիտենական  
տանջանաց վախի մէջ ապրին։

Յիսուսի աշակերտները քաջաւերեցին ժողովուրդը սինովանաց պատգամով, եւ Տէրոջ բոլոր հաւատացողներուն յորդոր արուած է՝ իրենց հանդիտած տխուր սրտերը միսիթարել (Բ. Կորթ. Ա. 3-6)։ Շատեր կ'ըսն թէ իրենք Աւետարանի քարոզիչներ են, բայց իրականութեան մէջ՝ չեն։ Աւետիս ուրար կուր կը նշանակէ, եւ ամէն անոնք որ քաւարան եւ դժոխքի տառական կրակ ու ծծումք կը քարոզեն՝ ժողովուրդին ո՛չ թէ ուրախ՝ հապա տխուր լուր կը հաղորդեն։

Մարդիկ մէծ ցաւ զգացած են երբ ըսուած է իրենց թէ՝ եկեղեցին դուրս մեռնող իրենց սիրելիները կամ քաւարանի աննկարագրելի տանջանաց մատնուած են եւ կամ յաւիտենապէս դժոխքի սարսահիներուն ենթարկուած։ Աստուած երբէք մտադըրած չէր որ ժողովուրդին այդ տեսակ բան քարոշուի. ատիկա Անոր մտքէն անգամ չէր անցած։ Բացարձակապէս Սատանան է որ այդ տեսակ բաներ հնարած է՝ ժողովուրդը բուն ճշմարտութեան հանդէպ կուրացնելու եւ զանոնք եհովա Աստուծմէ հեռացնելու համար։ Ս. Գրոց մէջ պարզ կերպով գըռուած է թէ՝ Սատանան ժողովուրդին միտքը կուրացուած է բուն այդ նպատակով. — Բ. Կորթ. Դ. 3, 4։

Քրիստոնեայ մը Տէրոջմէն պաշտօն ստացած է հեղերուն աւետիս տալ, կոտրած սիրտ ունեցողները բժշկել, ու սպաւորները միսիթարել (Եսայեայ ԿԱ. 1, 2)։ Քաւարան, դժոխքի տառական կրակ ու ծծումք քարոզողները չեն տար այս սիոնիփարար պատղամը։ Անոնք՝ այդ դիւային վարդապետութիւնները, չահախնդրական նպատակով՝ իրենց եկամուռ բերելու համար գործածած են։ Ինձի համար վիափաքելի է որ դուք Ս. Գիրքը քննէք, տեսնելու համար թէ անցեալ վեց հազար տարիներու տեսողութեան Սատանան ինչպէս մարդկութիւնը խարած ու արդարութեան հակառակ դիրք բանած է։

Միջազգայթին Ս. Գիրք ՈՒՍԱՆՈՂԱՅ ՄԻԱԼ-ԹԻՒՆԸ «ԱԶՍԱԳՐՈՒԹԻՒՆ» անունով գիրք մը հըրատարակած է։ Ան կը նկարագրէ Եղեմչն մինչեւ Հիմա մարդուն ունեցած փորձառութիւնները եւ Սատուծոյ եւ արդարութեան նկատմամբ Սատանայի հակառակութիւնը։ Ան՝ յետոյ յառաջ կ'անցնի ցոյց տալու թէ՝ Տէրը ինչպէս պիտի ոչնչացրէ Սատանայի կազմակերպութիւնը ու կապէ նոյն ինքն Սատանան։ Թէ՝ Նա ինչպէս ժողովուրդին աչքերը պիտի բանայ ճշմարտութեան հանդէպ, մեռեները ետք երկրա վրայ պիտի բերէ ու ողջ եղողներուն հետ միացնէ, եւ մարդոց խաղաղութիւն ու երջանկութիւն շնորհէ։ Ատիկա իրական աղատագրութիւն պիտի ըլլայ. ու մարդիկ պիտի աղատին կեղծ ուսուցիչներէ, ու հիւանդութիւններէ եւ ցաւէ ու մահէ, եւ երջանկութեամբ պիտի ապրին յաւիտեան։

## ԲԱՂԴԱՏՈՒԹԻՒՆ

Այս առթիւ՝ կը փափաքիմ Ս. Գրոց հետեւեալ մէծ ճշմարտութիւններուն մի քանիները բաղդատել Սատանային ու անոր ներկայացուցիչներուն կողմէ քարոզուած ճիւաղային ու զիւային բաներուն հետ.

Աստուած մարդուն ասլիքուն իրաւունք տուաւ եւ ըսաւ. թէ որ ինձի հնագանդիք՝ պիտի ապրիք. իսկ եթէ չհնագանդիք՝ անշուշտ պիտի մեռնիք. — Ծննդոց Բ. 16, 17։

Սատանան ըսաւ. Աստուած կը ջանայ մարդը խարել ու տգիտութեան մէջ պահել։ Նա անշուշտ պիտի չնեռնի. — Ծննդոց Գ. 4, 5։

Աստուած մարդը մահուած դատապարտեց իր օրէնքը դրժելուն համար։

Սատանան սկսաւ ներակից անմահութեան վարդապետութիւնը քարոզել, ու ըսել թէ մարդիկ իրենց մեռնելէն յետոյ աւելի կենդանի են քան որ էին իրենց մեռնելէն առաջ։

Աստուած իր Խօսքին միջոցաւ կ'ըսէ թէ մեռելները զգացողութիւն չունին. թէ՝ անոնք դերեզմանին մէջ են եւ բան մըն ալ չեն գիտեր. — Սաղմոսաց ձևԶ. 4. ժողովովի թ. 5։

Սատանան տարածած է այն սուտը թէ՝ եկեղեցւոյ վոքրաթիւ լաւ անդամները երկինք զացած են. թէ՝ աւելի մեծ թւով մարդիկ ալ քաւարանի մէջ կը դանուին, ուր պիտի մնան ու պատժուին այնքան ատեն որ՝ քահանաները իրենց ստացած դրամներուն փոխրէնը աղօթք ընելով զաննք աղատեն. իսկ թէ՝ մարդկութեան մեծամասնութիւնը անվերջ տանջանաց մատնուած է:

Ասուուծոյ Խօսքը կ'ուսուցանէ թէ՝ Նա սէր ու արդարութիւն է — Ա. Յովհաննու Դ. 8:

Սատանան ու անոր պատուիրակները կ'ուսուցանն թէ՝ Ասուուծ հրէշ մըն է, որ իր ստեղծածները յաւիտեան պիտի չարչարէ:

Ասուուծ իր Խօսքին մէջ վեր կը բռնէ ու կը բարձրացնէ փրկանքի մէծ Զոհը, զոր Նա պատրաստեց որպէսպի մարդիկ կարենան ապրիլ. — Ա. Տիմոթէոսի Բ. 5, 6:

Սատանան ու անոր երկրային պատուիրակները՝ քաւարանի և անվերջ տանջանաց վարդապետութիւնները կը քարոզին, և այդպէսով կ'ուրանան փրկութեան մէծ Զոհը:

Ասուուծոյ Խօսքը կը քարոզէ թէ՝ մեռելները յարութիւն սէֆա առնեն. — Գործք ի՞Դ. 15:

Սատանան ու անոր պատուիրակները կը քարոզէն թէ՝ մեռնողները անմահ են և իրականութեան մէջ մեռած չեն. այսպէսով՝ աննք կ'ուրանան յարութիւնը:

Ասուուծ իր Խօսքին միջոցաւ կը յայտնէ թէ իր որոշեալ ատենին՝ մարդկային աղքին հնագանդները պիտի վերահաստատէ, վերականգնէ, անոնց յաւետենական բնակարան պիտի պարզեւէ երկրիս վրայ ու անսնք անվերջ երջանկութիւն պիտի վայելեն. — Գործք Գ. 19—21, Մատթէոսի Ժ. 11:

Սատանան ու անոր պատուիրակները կը քարոզէն թէ՝ երկիրը մարդկային սերնդագործութեան վայր մըն է պարզապէս. թէ՝ Ասուուծ ասոնց վոքրամասնութիւնն է որ երկինք կը տանի, իսկ մնա-

ցեալ մէծամասնութիւնը քաւարանի կամ յաւիտենական չարչարանաց կը մատնէ:

Մենք անհատական թշնամութիւն մը չունինք կղերննը ու կամ ուեւէ մէկուն հանդէպ. բայց ուեւէ մէկը կրնայ անշուշաւ տեսնել թէ՝ հոդիններու ներակից անմահութիւն, քաւարան ու անվերջ տանջանք քարողակ մարդիկ, հոգ չէ թէ ինքզինքնին կղեր ալ կոչեն, Սատանայի սուտերն են որ կը տարածեն, հետեւաբար Բանարկու Սատանային գործականներն են: Թէ որ այս կղերններուն քարոզած վարդապետութիւնները ուղիղ ըլլային՝ այն ժամանակ ուեւէ յոյս պիտի չըլլայ ձեր զաւակին համար: Բայց անոնք ուղիղ չեն: Ա. Գիրքը բացորոշապէս կը յայտնէ թէ ձեր որդւոյն համար ոչ մահյն յոյս կայ այլ թէ անիկա մահութենք ետ պիտի բերուի եւ յափունական կենանք ստանալու պատեհութիւն մը պիտի ունենայ:

Փոքրիկ Սամուէլ՝ այս խոսակցութեան ամէն մէկ կէտը ուշաղըութեամբ մտիկ ըրեր էր: Նա ալւ ևլրցաւ ինքզինք զավել: Վեր ցատկելով գոչէց. «Հայրիկ», օ՛ հայրիկ, հուրրա՛, հիմակ հասկցայ: Սատանան՝ Աղամ Եղբօրս եւ ուրիշ ամէն մէկուն մասին խօսած սուտը մէր բոլորին հաւատացուց: Աղամ ոչ թէ քաւարանի կամ տանջանաց՝ հավագերեղմանին մէջ է ու գարձեալ մեղի պիտի զաւակ: Ֆողութեալը այն քարոզը մտիկ ընելի արգիլող կղերները Սատանային սուտը կը քարոզեն եղեր: Ա՛ հասկցայ հիմակ: Հը՞՛ Օննիկ Յովհաննէսեանը անցեալ օր գըպրոցին մէջ սուտ մըսաւ, ու վարժուհին անոր վերարկուին ներսի կողմը գուրս դարձնել տուաւ եւ անկիւն մը կանգնեցուց զանիկա, եւ բոլոր տղայք իրենց լնդունները անոր գէմ գուրս հանեցին սուտ խօսած ըլլալոււն համար: Հայրիկ, արդեօք Սատանային սուտը քարոզելնուն համար է որ կղերները իրենց բաճկոնները եւ օճիքները սխալ կը հազնին առջեւի մասը և տեսնին բերելով»:

Պին. Մնացորդեան շարումնակեց. Ա. Գիրքը ցոյց կուտայ թէ Ասուուծոյ արգարութեան օրէնքին համաձայն կղերները շատ չանցած

մեծ նախատանաց պիտի էնթարկուին ժողովուրդին քարոզած իրենց կեղծ վարդապետութիւններուն համար։ Բազմաթիւ տարիներ՝ անոնք քաւարան ու գըժութիւն տառական կրակ քարոզած ու այդպէս եկեղեցական վիթխարի գրութիւն մը կառուցած են, որ այս աշխարհի կառավարող ուժերուն մէկ մասը դարձած է։ Անոնք իրենց քարոզութիւններով երիտասարդները պատերազմի զրկած են, ըսելով անոնց թէ՝ ով որ պատերազմի դաշտին մէջ մեռնի, ուղակի երկինք պիտի երթայ. եւ թէ՝ ան որ չուզէ երթաւ ու իր ընկեր արարածները սպաննել՝ պարտի գըժութ երթաւ։

Այժմ կարդ մը կղերներ կը խոստովանին թէ յաւիտնական չարչարանքի տեղ մը գոյութիւն չունի, և թերթերն ալ անոնց խոստովանութիւնները կը հորատարակեն։ Երբ ժողովուրդին աչքերը հետզետէ կը բացուին՝ կղերները նախատելի կ'երեւան իրենց աչքերուն։ Աստուծոյ Խօսքը՝ յարութեան մասին խօսելով, կ'ըսէ. «Ու երկրի չողին մէջ քնացողներուն շատերը պիտի արթնան, ոմանք յաւիտենական կեանքի համար, եւ ոմանք ալ նախատինքի ու յաւիտենական անարգանքի համար» (Դանիէլի Ժ. 2)։ Անդամ մը որ մարզպիկ տեղեկանան թէ իրենք ինչպէս սիսալ առաջնորդուած են՝ քաւարանի եւ տանջանքի նման Աստուծածանագատուող վարդապետութիւններ քարոզողները նախատինքի պիտի ենթարկուին։

Կղերները այն ժամանակ պիտի չուզեն՝ ներկայիս իրենց հագած զգեստներովը ցոյց տալ թէ իրենք քարոզիչներ են։ Իրողութիւնը այն է որ անոնք պիտի ջանան իրենց ինքնութիւնը ծածկել։ Անոնք այնքան պիտի ամչնան իրենք իրենցմէ՝ որ պիտի յայտարարեն թէ իրենք բնաւ քարոզութիւն չեն ըրած, հապա խոզեր ու կովեր արածած են միայն։ Մարդու կին խօսքերը որոշապէս ցոյց կուտան այս բանը։ Անշուշտ Աստուծած նախատեսած էր անոնց բռնելիք ընթացքը, եւ Նա մարդարէարար հետեւելը գըշտուած անոնց մասին։

«Ու պիտի ըլլայ որ այն օրը մարդարէները (քարոզիչները) մարդարէութիւն ըրած (քարոզած) աւելնին պիտի ամչնան, ամէն մէկը իր տեսութէն, ու խարելու համար մազոտ վերարկու (կղերական ըդգեստ) պիտի չհազնին։ Եւ անոնց ամէն մէկը պիտի ըսէ, ես մարդարէ (քարոզիչ) չեմ, ես երկրագործ մարդ եմ. քանդի իմ մանկութենէս ի վեր զիս ստացան իրերւ հովիւ։ Եւ անոր պիտի ըսուի, Զեռքերուդ մէջ այս վէրքերը ի՞նչ են. ու անիկա պիտի ըսէ, Ասոնք իմ բարեկամներուս տանը մէջ ընդունած վէրքերս են»։ — Զաքարեայ Ժ. 4-6։

Մարդարէ բառը քարոզիչ կը նշանակէ։ Նկատելու ենք որ՝ անոնք այն ատեն ներկայինին նման ըդգեստներ պիտի չհազնին խարելու համար։ Անոնք իրենց քարոզիչ եղած ըլլանին պիտի ուրանան, որպէսզի ժողովուրդին նախատինքին առարկայ չըլլան։ «Իմ բարեկամներուս տանը» ասացուած քը Սատանայի կարմակերպութիւնը կը նշանակէ. այդ տունը կը բաղկանայ առեւրականներու, քաղաքագէտներու եւ եկեղեցակամներու ամրութէն։ Ս. Գրոց ուրիշ համարներ ալ ցոյց կուտան թէ՝ քարոզիչները այդ բանին մէջ վէրք պիտի ստանան — Յայտնութեան Ժ. 16, 17, Երեմեայ ին. 34—36։

Աստուծոյ Խօսքին ճշմարտութիւնը քարոզելէն աւելի մեծարելի ու երանելի զրազում մը չկայ։ Սւետարան քարոզել կը նշանակէ՝ լսելու ցանկացողներուն «աւետիս» տալ։ Սակայն Աստուծ Երբէք ծրագրած չէր որ աւետիսը դրամով տրուի։ Նա երկինքին հրեշտակաց խոմքը զրկեց Ցիսուսի ծննդեան ատեն աւետիս տալու համար (Ղուկ. Բ. 9-11)։ Երկնային պատգամաւորներու այդ խոմքը յայտարարեց թէ՝ այն ուրախ լուրը յարմար ատենին բոլորին պիտի տրուի։ Անոնք երկնային պատգամին համար վճարում չպահանջնեցին։

Եխուս երկրի վրայ եղած ատենը երեք ու կէս տարի քարոզեց, եւ սակայն ուեւէ ատեն դրամի համար պնակ չպատշտանուց։ Ս. Պօլոս աւետարանը քարոզելու համար ասդին անդին պտըտած ատեն իր

ապրուստը վրանագործութեամբ կը ճարէր : Աստուծոյ Խօսքին այս հաւատարիմ քարողիչները՝ վշտահար սրտերու սփոփանք բերին : Ատիկա ընելլ առանձնաշնորհ մըն է :

Այս բարի լուրերը հաղորդելով՝ ես ոչ թէ մարդոց՝ հապա Սատանայի եւ անոր համախոհ դործականերուն դէմ է որ կը կռուիմ : Ես կը հաւատամ թէ ամէն մարդու պարտականութիւնն է օգնել իր նըմաններուն որ պատին մոլորութենէ ու խարէութենէ, եւ ձեռք ձեն այն որ օդակար է իրենց :

Դուք թերեւս պիտի հարցնէք թէ՝ թերթերը ինչո՞ւ համար չեն հրատարակեր այն բաները որոնց մասին ձեզի խօսեցայ: Պատասխանս աս է . Սատանան երկրի վրայ հակա կաղմակերպութիւն մ'ունի, ինչու որ ինք այս աշխարհի աստուածն է (Բ. Կորթ. Դ. 3, 4, Յովհ. Ճ. 31): Երեք միացեալ ուժեր կան՝ որոնք տեսանելի կերպով աշխարհի վրայ կ'իշխեն. ատոնք են՝ առեւտրական, քաղաքական եւ կրօնական տարրերը: Եկեղեցիներու մէջ գլխաւորները՝ խիստ հարուստներն ու քաղաքադէտներն են: Քարողիչները զանոնք հօտին գլխաւորները, ընտիրները, կը կուն: Առեւտրական եւ քաղաքական տարրերը պատերազմի կը պատրաստն, ու կղերներն աւ մարդոց կը յորդորեն որ պատերազմի երթան:

Մէծ լրագիրները հարուստներուն սեփականութիւնն են եւ քաղաքադէտներուն կողմէ կը գործածուին. եւ քանի որ կղերները նոյն կաղմակերպութեան կը պատկանին՝ անոնք կը պահանջեն որ լրագիրները Աստուծոյ Խօսքին ճշմարտութեան մասին ուեւէ բան չհրատարակեն: Ահա! ճիշտ ատոր համար էր որ՝ այս գիւղաքաղաքին քարողիչները իրենց ժողովուրդին պատուէր տուին՝ Գիւղաքաղաքին Սրահը (Թառւն Հօլ) չերթալ եւ «Ու՞ր Են Մեռեալները» նիւթին շուրջ արուելիք բանախօսութեան մտիկ չընել: Այս ամենուն ետին գտնուող ճարտար միտքը Սատանան է, որ կ'ուզէ ժողովուրդը շարունակարար խաւարի մէջ պահել: Բայց ա'լ հասած է ժամանակը որ ժողովուրդը

որ ճշմարտութեան տեղեկանայ եւ անոնց աչքերը սկսած են բացուիլ:

### ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆԸ ՄՕՏԵՑԱԾ

Վաղուց ի վեր խոսացուած Մեսիական թագաւորութիւնը եկա'ծ է: Աստուած իր Խօսքին մէջ ցոյց տուած էր թէ՝ ինք Սատանայի երկրալին կազմակերպութեան այն ատեն միջամուխ պիտի ըլլար, երր Աղքերու (Հեթանոսներու) ժամանակները լրանային: Յիսուս մատնանիւ ըրաւ թէ՝ այդ օրը յայտնի պիտի ըլլար Համաշխարհային Պատերազմով, սովերով, համաճարակներով (մահաւարաժամ), յեղափոխութիւններով, Հրեաներու Պաղեստին վերաբառնարով եւ ազգերուն տափնապներովը (Մատթ. ԻԴ. Եւ Ղուկասու ԻԱ. Գլուխները): Այս մարդարէութիւնները 1914ին սկսան իրականանաւ:

Տէրը ըսաւ թէ այն ատեն իր պատուէրին համաձայն՝ «արքայութեան (թագաւորութեան) այս աւետարանը բովանդակ աշխարհի մէջ պիտի քարողուի՝ բուրը ազգերուն վկայութիւն ըլլարու, եւ անկէ ետեւ վերջը պիտի գայ» (Մատթ. ԻԴ. 14): Երբ աշխարհիս ժողովուրդները այս սքանչելի բաներուն մասին տեղեկութիւն ստանան, եւ իշխող դասակարգերն ալ մերժեն Տէրոջը Հնազանդիլ, ահա այդ ժամանակ այսպիսի նեղութիւն մը վրայ պիտի հասնի՝ որուն նմանը աշխարհ երբէք չէ տեսած (Մատթէոսի ԻԴ. 21, 22): Ու ատիկէ նեղոջ բուրը մարդիկ պիտի գիտնան թէ թագաւորութիւններ եկած է, եւ անոր բերելիք օրհնութիւններուն մասին պիտի տեղեկանան:

### ԱՐԴԱՐԱԴԱՏԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Աստուծոյ մարդարէն նախաձայնեց թէ Անոր օծեալ Որդին, Մեսիան, պիտի ըլլայ թագաւորը, այսինքն՝ աներեւոյթ իշխանը. թէ՝ նա երկրի վրայ իր արդար ներկայացուցիչները պիտի ունենայ. թէ՝ կառավարութիւնը փառաւորեալ Մեսիայի ուսերուն վրայ պիտի հանգչի. եւ թէ՝ նա ու Անոր ներկայացուցիչները արդարութեամբ պիտի իշխեն — նայեայ թէ. 6, 7, 15. 1:

Կը փափաքիմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել  
«ԱՍՏՈՒԾՈՅ ՔՆԱՐԼ» անոն գրքին վրայ : Ան՝ Մի-  
ԶԱԳԱՅԻՆ ՍԲ. ԳԻՒՐԻ ՈՒՍԱՆՈՂԱՅ ՄԻՈՒԹԵԱՆ  
կողմէ Հրատարակուած է : Անիկա պարզ եւ որոշ  
կերպով ցոյց կուտայ թէ՝ ինչպէս աստուածային ծը-  
րագրին համաձայն մարդիկ պիտի օրհնուին մեծ Մե-  
սիայի թագաւորութեան ատեն : Այս գրքէն ստանալ  
ուղղոներ՝ կրնան դիմել ԴիԺԱՐԱՆի հասցէին : Այս  
առթիւ կ'ուզմէն ձեզի երկու խօսք ըսել թէ՝ ձեր որդ-  
ւոյն համար ինչ բաներ կրնաք ակնկայի Մեսիայի  
փառաւոր թագաւորութեան ըշջանին, որ ար-  
դէն իսկ սկսած է .

### ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ

Տէրոջ թագաւորութեան հաստատուելով՝ պի-  
տի սկսին «ամեն բանիրու վերահաստատութեան ժա-  
մանակները, որոնց համար Աստուած սկլորչէն ի վեր  
իր սուրբ մարդարէներուն բերնովլ խօսած է» (Գործք  
Գ. 21— Լաւագոյն թարգմանութիւն Յունարէն բնա-  
դրէ. տես նաև Ե. Գրոց Անգլ. թարգմանութիւննե-  
րը) : Վերահաստատութիւն կը նշանակէ կորսուած  
բան մը վերահաստատել : Աստուծոյ ստեղծած առա-  
ջին մարդը կատարեալ էր, եւ անոր առուած էր եր-  
կրիս վրայ Եշվելու իրաւունքը : Մեղքին պատճառաւ  
նա կորսնդուց կենաց իրաւունքը, երկրիս թագաւորն  
ըլլալու իրաւունքը, եւ կատարեալ կառավարութիւն  
մունենալու իրաւունքը :

Տէր Յիսուս, տասնընը դար առաջ մարդուն եւ  
անոր բոլոր իրաւունքներուն փրկութեան մեծ գինը  
հայթայթեց իր մահուամբն ու յարութեամբը : Ուրիշ  
խօսքով, մարդուն կորսնցուցած ամէն բանը Յիսուս  
դնեց, եւ այն ալ՝ իր արեամբը : Ուստի Անոր իրա-  
ւունքն է, Աստուծոյ յարմար ատենին, մարդկային  
աղքին վերստին կեանք տալ : Աստուած ինչո՞ւ մինչեւ  
հիմա ըրած չէ այդ բանը. պատասխանը այն է թէ՝  
բայ Աստուծոյ մեզի յայտնած ծրագրին՝ նա աշխար-  
հի մէջէն իր անուան համար ժողովուրդ մը կը հա-  
ւաքէ՝ Տէր Յիսուսի յարութեան ժամանակին մինչեւ

իր թագաւորութեան հաստատուիլը, ու երբ այդ  
գործը լրանայ այն ատեն Աստուած իր թագաւոր-  
ութիւնը պիտի հաստատէ «որպէսզի մնացած մար-  
դիկը Տէրը վնատուեն» — Գործք ԺԵ. 17 :

Չորս հագար տարի ասած՝ Աստուած խոստում  
մ'ըրաւ Աբրահամի՝ սա բառերով. «Երկրի բոլոր աղ-  
զերը քեզմով պիտի օրհնուին» (Ծննդոց ԺԲ. 3, Գա-  
ղատացիս Գ. 8.) : «Աբրահամի սերունդն» է Քրիստո-  
ուը, Օծեալը (Գաղ. Գ. 16, 27, 29) : Ահա՝ այս սե-  
րունդն է որ Տէր Աստուած կը պատրաստէ՝ Յիսուսի  
յարութեան ժամանակին սկսեալ մինչեւ Անոր թա-  
գաւորութեան հաստատուիլը : Ատկէ վերջն է որ  
մարդկութիւնը իր կորուսած ամէն բաները պիտի  
վերստանայ : Աստուծոյ բոլոր մարդարէներն ալ  
վերահաստատութեան այդ օրերուն մասին խօսեցան  
առաջուց : Մարդարէները չհասկցան իրենց գուշ-  
կութիւններուն իմաստը . Աստուած այդ բաները ա-  
նոնց գրի առնել տուան ներկայիս երկրի վրայ ապառ  
ժողովուրդին օգտին համար :

Վերահաստատութեան առաջին գործը պիտի ըլ-  
լայ՝ ներկայիս երկրի վրայ եղողները մաքրել : Աս-  
տուծոյ մարդարէն ցոյց կուտայ թէ՝ թագաւորը իր  
եկած ատեն պիտի մերժուի աշխարհի իշխաններէն,  
առոնց մէջ ըլլալով նաև կղերները (Եսայեալ Լ. 14,  
իլ. 16, Սաղմ. Բ. 2-8) : Այն ժամանակ՝ ճշմարտու-  
թեան կարկուտը ստութեան պատսպարանները պի-  
տի աւլէ ու տանի, եւ երեւան պիտի բերէ այդ սու-  
տերուն թագաւորները, որպէսզի մարդկէ ճշմար-  
տութեան տեղեկանան եւ իրենց ըմբռնումի աչքերը  
բացուին (Եսայեալ Իլ. 17, ին. 7) : Այս գործը ներ-  
կայիս սկսելու վրայ է :

Ժամանակի ընթացքին՝ բոլոր մեռելները պիտի  
արթննան : Յիսուսի դրած կանոնին համաձայն՝ «ա-  
ռաջինները վերջին պիտի ըլլան եւ վերջինները առա-  
ջին» : Կրնանք առոր համար բանաւոր պատճառ մը  
տեսնել : Վերջին տարիներս մեռնողները առաջ պիտի  
վերադառնան, եւ անոնց վերադաճած ատեն երկրիս  
վրայ ողջ եղողները պատրաստ պիտի ըլլան զանոնք

բնդունելու։ Անոնց՝ իրենց սիրելիները վերապարձրնելու համար Աստուծոյ աղօթած ատեննին իսկ՝ անոնք մէջտեղ պիտի զան։ — Եսայ. կԵ. 24։

Աստուծ մարդիկը մահուան քունէն պիտի արթնցնէ, եւ անոնց պիտի տայ ոչ թէ գերեզմանը դըրուած իրենց հին մարմինը, հապա՝ անոնց վերահաստատելիք գործին յարմար եւ բաւական առողջ նոր մարմին մը (Ա. Կորնթ. թէ. 38)։ Մահուընէ արթընցուածները պիտի սկսին ճշմարտութեան տեղեկանալ, ու երբ Աստուծոյ բարութեանը եւ ողորմութեանը կը ծանօթանան՝ անոնք պիտի տեսնեն թէ Նա ի՞նչ սքանչելի բաներ ըրած է իրենց համար եւ յօժարակամ պիտի ճնապանին։

Բայց՝ թէրեւս ճարցնէք, Սատանան ինչո՞ւ այն ատեն պիտի չկրնայ ժողովութը խարել ու ճշմարտութեան տեղեկանակի արդիւել, ինչպէս մինչեւ հիմա ըրած է։ Պատասխանը այն է թէ՝ այն ժամանակաշրջանին Սատանան պիտի կապուի որպէսզի ժողովութը ա'լ չմոլորեցնէ։ Աստուծ անոր պիտի չըթողու որ զանոնք խարէ։ — Յայտ. Ի. 1-3։

### ՊՈՂՈՏԱՆ

Պողոտան՝ ինչպէս գիտէք՝ ձամբայ մըն է որուն վրայէն մարդիկ կը քալեն։ Մեր օրուան պողոտանը՝ երթեւեկութեան հանրածանօթ ճամբաներ են։ Աստուծ պողոտայ բառը կը գործածէ՝ Քրիստոսի թագաւորութեան միջոցաւ մարդիկ իրեն վերադառնալու ճամբան պատկերացնելու համար։ Նա՝ իր մարդարէին սապէս գրել տուաւ. «Հոն պողոտայ ու ճամբայ պիտի ըլլայ, ու անիկա սուրբ ճամբայ պիտի ըրաւի. անկէ պիղծ մէ՛կը պիտի չանցնի, հասկա անիկա անոնց հոմմար պիտի ըլլայ. այն ճամբուն մէջ քալողը՝ ու յիմարները անդամ պիտի չմոլորին»։ — Եսայեայ կԵ. 8։

Տէրը ժողովուրդին ցոյց պիտի տայ այդ պողոտային վրայ ելլեւու ճամբան, եւ այն ճամբան է՝ ինչպինքնին բոլորովին Տէրոջ նուրիել. ուստի անիկա «սուրբ ճամբայ» կոչուած է։ Տէրը թող պիտի

չտայ որ անմաքուրները անոր մինչեւ վերջին ծայրը հասնին. սակայն այդ ճամբան անոնց համար պիտի ըլլայ՝ որպէսզի մաքրութին. եւ անիկա այնքան պարզ պիտի ըլլայ՝ որ ամէն ոք, նոյն իսկ կղերները, պարտին հասկնալ զայն։ Ու Տէրը աստիճանաբար պիտի առաջնորդէ զանոնք՝ որ կը ջանան ուղիղը ընել. եւ անոնց պիտի տայ առողջութիւն ու գորութիւն մինչեւ որ վլովին վերահաստատութին. վերանորոգութին. եւ այն ատեն՝ ոչ ոք պիտի ըսէ թէ «Ես հիւանդ եմ» (Եսայեայ կԳ. 6)։ Արդարեւ, երանաւէտ ժամանակ մը պիտի ըլլայ ատիկա։

Դարձեալ ձեր ուչագրութիւնը կը հրաւիրեմ այն իրողութեան վրայ թէ՝ Տէր Յիսուս իր անձը ամենուն տեղ փրկանք տուաւ, որոշեալ ատենին բոլորին վկայութիւն ըլլալու (Ա. Տիմ. Բ. 5, 6)։ Աստուծոյ մարգարէն վերահաստատութեան ժամանակներուն ակնարկելով՝ կ'ըսէ. «Տէրոջը փրկածները պիտի դառնան, ու երգելով Սիօն պիտի գան, եւ անոնց զմիուն վրայ յաւիտենական ուրախութիւն պիտի ըլլայ. անոնք ցնծութիւն եւ ուրախութիւն պիտի ըստանան. եւ արամութիւնը ու հեծութիւնը անոնցմէ պիտի հեռանայ»։ — Եսայ. կԵ. 10։

Հոս յիշուած Սիօնը Աստուծոյ կազմակերպութեան կ'ակնարկէ, որուն Գլուխն ու Թաղաւորն է Քրիստոս։ Մարդիկ այդ կազմակերպութեան պիտի դիմեն իրենց զլառուն վրայ յաւիտենական ուրախութիւն ունենալով։ Անոնք ճշմարտութիւնը պիտի սորվին, ուրախութիւն ու ցնծութիւն պիտի ըստանան, եւ արամութիւնն ու հեծութիւնը անոնցմէ պիտի հեռանայ։

Ամբողջ հաղար տարի՝ վերահաստատութեան կամ վերանորոգման գործը յառաջ պիտի տարուի։ Անոնք որ կը մերժեն Տէրոջ հնազանդիլ՝ մշանչենական ոչնչացումով պիտի ոչնչացուին (Բ. Թեսազոնիկեցիս Ա. 9, Գործք Գ. 23)։ Բայց ամէն անոնք որ Տէրոջ կը հնազանդին եւ կը ջանան արդարութեան հետեւիլ պիտի ստանան պէտք եղած աջակցութիւնը եւ ուղիղ ճամբէն պիտի առաջնորդուին, եւ ի վ'ր-

ջոյ՝ երկրիս վրայ յասկտենական կենաց սլիտի տիրանան։ Մարդս այն ժամանակ՝ կեսնքի եւ անոր վերաբերեալ բոլոր իրաւունքներուն մէջ վերահաստատած՝ եւ երկրի վրայ արդար խաղաղ ու կատարեալ կառավարութիւն մ'ունեցած ըլլալով, լիովին վերստացած սլիտի ըլլայ Աղամի կորսնցուցած բոլոր բաները։ Այս ատեն՝ գուշ եւ ձեր ընտանեաց միւս անդամները, ձեր մեռած որդւոյն հետ միացած, ձեր անձերը յօժարակամ Տէրով նուիրելով պիտի ապրիք ու չմեռնիք։ Տէրոջ խոստումը այն է թէ՝ անոնք որ անցելոյն մէջ անօրինութիւն ըրած են բայց արդարութիւն ընելու կը դառնան ու Տէրոջ առջև ուղիղ կը քալեն՝ պիտի ապրին ու բնաւ պիտի չմեռին։ — Եղակիէլի Ժ. 27, 28։

Յիսուս այս բանը պատկերացուց երկրիս վրայ եղած ատեն։ Ղաղարոս իր բարեկամն էր։ Նա յաճախ կ'այցելէր Ղաղարոսի ու անոր քոյցերուն տունը։ Յիսուս ու իր աշակերտները Ղաղարոսի տունէն բաւական հեռու տեղ մը կը գտնուէին՝ երբ նա՝ իր աշակերտներուն դառնայով ըստ։ «Ղաղարոս մեր բարեկամը քնացած է»։ Իր աշակերտներէն մին պատասխաննեց։ «Տէր, եթէ քնացած է՝ պիտի առողջանայ»։ Բայց Յիսուս գիտէր թէ Ղաղարոս մեռած էր և ինք անոր մահուան էր որ կ'ակնարկէր (Յովհաննու Ժ. 11-13)։ Այդ պահուն՝ Յիսուս մտադրեց ցոյց տալ իր աշակերտներուն եւ ապագային սորվիլ ուղղողներուն թէ՝ ի՞նչ է մեռելներուն խոկական վիճակը եւ թէ Աստուծոյ նախասահմանած ատենին անոնց ի՞նչ պիտի պատահէ։ «Այս ատեն Յիսուս յարտնապէս ըստ անոնց, Ղաղարոս մեռաւ. եւ հո ուրախ եմ ձեզի համար որ հոն չէի, որպէս զի դուք հաւատաք. բայց եկէք եղթանք անոր։ . . . Յիսուս երբ եկաւ, զտաւ որ անիկա արդէն չորս օրուան գերեղմանը զրուած էր»։ — Յովհաննու Ժ. 14, 15, 17։

Զարմանալի չէ<sup>9</sup> որ մարդիկ Տէրոջ հաւատալու տեղ կղերներուն հաւատացած էն։ Թէ որ Ղաղարոս բարի մարդ մեղեր էր, ըստ կղերներուն, նա այդ չորս օրերու տեւողութեան երկնից մէջ կը գտնուէր։

Եւ կամ, եթէ չար մարդ մեղեր էր, նա կամ քաւարանի եւ կամ դժոխքի յաւիտենական չարչարանաց մէջ կը գտնուէր։ Բայց Յիսուս յայտնապէս ըստ «Ղաղարոս մեռաւ» (Յովհ. Ժ. 14)։ Յետոյ Յիսուս Բեթանիա երթալով՝ ուղղակի Ղաղարոսին գերեղմանատունը գնաց։ «Այս ատեն մէկդի ըրին քարը (ուր պառկած էր մեռելը), եւ Յիսուս իր աչքերը վերցուց ու ըստ. Հայր, չնորհակալ ևմ քեզմէ որ ինծի լսեցիր։ Ու ես զիտէի որ ամէն ատեն ինծի կը լսես. բայց այս բոլորտիք կայնող ժողովուրդին համար լսի, որպէս զի հաւատան թէ գուն զրկեցիր զիս։ Եւ զայս ըսելէն ետքը՝ մեծ ձայնով մը կանչեց, Ղաղարոս՝ դուրս եկուր։ Մեռելն ալ ելաւ ոտքերը ու ձեռքերը պատանքով կապած եւ երեսը վարչամակով պատած։ Յիսուս ըստ անոնց, Արձակեցիք ատիկա ու թողէք որ երթայ»։ — Յովհ. Ժ. 41-44։

Հոս վճռական ապացոյց ունինք մեռելներուն վիճակին մասին։ Թէ որ Ղաղարոս երկնից մէջ եղած ըլլար՝ նա պատանքի լաթերով փաթթուած պիտի չըլլար։ Թէ որ նա քաւարանի կամ դժոխքի մէջ եղած ուլլար՝ այդ պատանքի լաթերը առաջին օրուան մէջ իսկ այրած պիտի ըլլային։ Նկատի առներու ենք որ Յիսուս զանիկա երկնիցն կամ քաւարանէն չէր որ ետ կանչեց. հապալ գերեզմանը ըստ առաւ եւ յետոյ աղաղակեց. «Ղաղարոս՝ դուրս եկուր», ու Ղաղարոս դուրս եկաւ. Յիսուս՝ այդպէս ցոյց տուալ թէ մեռելները գերեղմանին մէջ են, եւ թէ որոշեալ ատեն Աստուծած պիտի արթնցնէ զանոնք։

Ահա այդ առթիւ էր որ Յիսուս Մարթայի ըստ. «Ես եմ յարութիւնը ու կեանքը. ան որ ինծի կը հաւատայ, թէ եւ մեռնի՝ պիտի ապրի. եւ այն ամէնը որ կենդանի է ու ինծի կը հաւատայ, յափառեան պիտի չմեռնի. դուն կը հաւատա՞ս ասոր» (Յովհաննու Ժ. 25, 26)։ Ասիկա կ'ապացուցանէ թէ պիտի դայ օր մը որ շատ հեռու չէ, երբ Տէրը իր խոստման համաձայն պիտի արթնցնէ ու վերակենդանացնէ բոլոր մեռեալները. ու այն ժամանակ, Յիսուսի խօսքերուն համա-

ձայն, «Այն ամէնը որ կենդանի է ու ինծի կը հաւատայ, յափտեան պիտի չմեռնի»:

Ուրիշ առթիւ մըն ալ Յիսուս ըսաւ. «Ճշմարիտ կ'ըսեմ ձեղի, Եթէ մէկը իմ խօսքս պահէ, յափտեան մահ պիտի չտեսնէ» (Յովէ. Բ. 51): Ներկայիս, Տէրոջը ժամանակին հասնելէն առաջ, ոչ ոք կրնայ պահէլ Անոր խօսքերը: Երբ ժամանակը գայ, ու այս մեռածները արթնան եւ ճշմարտութեան գիտութիւնը ստանան, այդ ատեն եթէ Տէրոջը խօսքերը պահէն՝ պիտի ապրին ու ա'լ բնաւ պիտի չմեռնին: Նաեւ վերահաստատութեան սկսած ժամանակները, երկրի վրայ ողջ եղողներէն ամէն անոնք որ Տէրոջը հնադանդ են՝ պիտի ապրին ու ամենեւին չմեռնին:

Քանի որ ներկայիս տնօրինութեանց մեծ փոխանցման շրջանին մէջ կ'ապրինք՝ երբ Տէրը եկածէ, ու ճշմարտութեան գիտութիւնը սկսած է ժողովուրդին ընծայուիլ, երբ Եհովա Աստուած Իր սիրեցեալ Ուրդին Իր աթոռին վրայ դրած է, կրնանք այժմ վստահաբար յայտարարել թէ՝ Երկրիս վրայ ապրող միլիոնաւոր մարդիկ կան որոնք բնաւ պիտի չմեռնին, ինչու որ անոնք ճշմարտութիւնը պիտի գիտնան ու պիտի հնազանդին Աստուածոյ:

### Դժոխքի ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ԱՆՏԵՂԻ է

Եթէ Ամերիկայի բոլոր յարանուանական Ակեղեցիները երական Քրիստոնեայ ըլլային, մանաւանդ Բողոքականները, որ կը խորհին թէ իրապէ՛ լուսաւորուած են Աւետարանով, պիտի ճանչնային զԱստուած այնպէս՝ ինչպէս որ Ս. Գիրք կը ներկայացնէ զԱյն: Դժոխքի վարդապետութիւնն ըստ ամենայնի պիտի չնջէին իրենց խորհուրդներէն, խօսքերէն եւ գրքերէն: Ինչո՞ւ:

Քանդի Ամերիկայի մէջ օրէնք մը կայ որ կ'արդէիք անսունը չարչարել: Եթէ մեղքով նուաստացած մարդը պարտի գթոս ըլլալ մինչեւ իսկ հանդէս անասուց, հապա ի՞նչպէս անհուն սիրով եւ գթով Աստուած մը կրնայ անդութ ըլլալ հանդէս այն մարդուն՝ զոր Իր պատկերովն ու նմանութեամբ

ատեղծած է, որուն համար մինչեւ իսկ իր ամենասիրելի միածին Ուրդին զոհած է:

Մարդկային առողջ միտք մը եւ Ս. Գիրքը լաւ ուսանող մը, չկրնար համաձայնեցնել այդպիսի ձիւաղային վարդապետութիւն մը սիրոյ մարմնացումն եղող Աստուածոյն հետ:

Դիցուք թէ աշխարհի ամենահարուստին մէկ հատիկ զաւակն անրուժելի ախտով մը կը բանուի. մարդը հոս հոն հարցնելով կը գտնէ քանի մը հանրածանօթ, վարպետ եւ փորձառու թժէկներ որ իր զաւակը աղատեն: Բժիշկներն ամէն շանք ու ծիր գործ կը դնեն եւ ամէն միջոց կը գործածեն, բայց անօգուտ. օր ըստ օրէ աղուն վիճակը կը վատթարան, այնպէս որ աղուն տանձանացն ու աղաղակին բժիշկներ ևսկ չեն զիմանար: Հայրը խորհին կակիծներով լի Երեւմն կը հեռանայ անէն որ աղուն աղաղակը չսէ, բայց անոր հնչիւնը իր ականջներուն մէջ կը զւայ:

Վերջապէս հայրը ճարահատ՝ կ'ըսէ բժիշկներուն. իմ բոլոր հարստութենչս կը մերկանամ եւ եւ մուրացիկ միսկ ըլլալ կը յօժարիմ եթէ իմ մէկ հատիկ զաւակս առողջացնող մէկը գտնուի: Բժիշկները կ'ըսեն, Անկարելի է որ քու զաւակդ այլեւս ապրի. ուստի միայն կը խորհինք որ զինքը թմրեցնենք ու թողունք որ ախտն իր ընթացքը կատարէ, բայց չենք գիտեր թէ ո՛րչափ երկար պիտի տեւէ, օրմը, շաբաթներ, ամիսներ եւ զուցէ տարիներ պիտի տեւէ:

Այն ատեն հայրը խոր կակիծներով եւ արտասուալից աշքերով կ'ըսէ. Այլեւս այս աղաղակին չեմ դիմանար, կամ ես մեռնելու եմ որ անոր աղաղակը չլսեմ, կամ միջոց մը գտնելու է որ գոնէ անոր տանջանքը դաբրի, բայց քանի որ իմ մեռնելովս ալ անոր ախտը չբուժուիր եւ տանջանքն ու աղաղակը չդադրի, ուստի զեղով մը զինքը մահացուցէք որ գոնէ զաւակս տանջանքէն աղատի:

Բժիշկները այս խորհուրդին հաւանութիւն կուտան, իբրեւ մի միակ օրինաւոր միջոց տղան ազատելու եւ ախտն ալ աշխարհէն իսպառ ջնջուելու:

Այս պատմութիւնը լաւ կը յարժարի Աստուծոյ ծրագրին: Աստուծ Իր անհուն սէրը յայտնելով՝ Իր միածին Արդին աշխարհ դրկեց, որտէսղի ո՛վ որ ընդունի զԱյն իբրեւ դարձան եւ հետեւ Անոր (դարձանը դործածելով), յաւիտենական կեանքով պատկէ, իսկ անրուժելի ախտով (մեղքով) վարակուողը եթէ չընդունի, իսպառ ջնջէ զայն (ոչ թէ տանջէ) իր մեղքովն ի միասին, որ ամբողջ տիեզերքը մաքրուի այդ գարշելի ախտէն:

Սրդ, սիրելի ընթերցող, պահ մը կանդ առ եւ խորհէ քու սորվածիդ, ընդունածիդ, համոզմանդ եւ ընթացքիդ վրայ. նաև Աստուծոյ սիրոյն, գթոյն եւ ըրած դոհողութեանը վրայ. բաղդատէ զանոնք մէկ մէկու հետ, լաւ մը կշռէ, ու կատարեալ համոզմամբ ընդունէ եւ ամուլ բանէ մին կամ միւսը: Մին՝ որ կրնայ քու յաւիտենական կործանումդ կնքէլ, իսկ միւսը՝ որ կրնայ քեզ յաւիտենական կեանքով պատկէլ: Մին՝ որ զԱյն սուսոււած կ'անպատուէ այն աստիճան որ Ամերիկայի մէջ անսունը ըը չարչարելու օրէնք հաստատող մարդոցմէ շատ վար կը դասէ. իսկ միւսը՝ որ Անոր անուան եւ պատույն արժան եւ վայել զգացում, խորհուրդ եւ ակնածանք կը գոյացնէ մէջդ եւ օր ըստ օրէ կը պատրաստէ Աղամով կորսըւած իր պատկերին վերափոխուելու, եւ եթէ աւելի յառաջ երթաս, Յիսուս Քրիստոս ամօթ չսեպեր քեզ իր երբայրը կոչելու, եւ այն ատեն կրնաս ամենայն համարձակութեամբ ըսել. «Ով իմ Հայրս որ երկինքն ես, քու անունդ սուրբ ըլլայ», եւայն:

\* \* \*

Վերջերս հաստարակուած տետրի մը մէջ տեսանք որ՝ Մկրտչական քարողիք մը, Ղուկասու ԺԶ. 19-31 համարներուն մէջ արձանագրուած առակուլ,

Դժոխվի Վարդապետութիւնը Անտեղի է 59

կը ջանայ յաւիտենական չարչարանաց վարդապետութիւնը ջատագովել: Առակին բառերն ու խօսքեւը միասմի քննելով պիտի տեսնենք թէ առակ մը վերացական գաղափարով իրականի մը պատկերն է ոչ թէ նոյն իսկ իրականը: Վերոյիշեալ առակին տապական մեկնութիւնը անտրամարանական է, եւ մեզ կ'առաջնորդէ հետեւեալ այլանդակ եղբակացութեանց.

(ա) Ղաղարոս երկինք զնաց ոչ թէ առաջինութիւն մ'ունէր, հասլա որդնալից աղքատ մընէր. թէւ Յիսուս Կըսէ, «Երանի հոգւով աղքատներուն»: Հարուստն ալ գժոխք զնաց ոչ թէ ամբարիչը մընէր, այլ հարուստ էր եւ ուրախ, թէւ Արքահամի չափ ալ հարուստ չէր:

(բ) Ղաղարոսի մարմինը գերեզմանին մէջն էր, նոյնպէս Արքահամի մարմինը. Հարուստն ի՞նչպէս ճանչցաւ:

(գ) Հարուստն ի՞նչ յուսով կ'ակնկալէ որ մտառով մը բերուած ջրով ինք պիտի զովանայ, մինչ կ'ըսութի թէ գժոխքը ծծմբախառն եւ անմարելի կըրակով վառած լիճ մըն է, որ մինչեւ իսկ եթէ Նեղոս գետն ալ մէջը թափուի, չկընար մարել, որովհետեւ անմարելի է:

(դ) Հարուստն ի՞նչպէս կ'ակնկալէ որ Ղաղարոս մտառովը ջուր բերէ, չէ՞ որ Ղաղարոս ալ պիտի բըռնկիի:

(է) Եթէ գժոխքն այնչափ մօտ է որ կրնան զիրար տեսնել, ճանչալ եւ ճայն լսել, ուրեմն երկինքն ի՞նչ սոսկալի տեղ մըն է որ գիշեր ու ցորեկ եւ յաւիտեան մեղաւորաց տանջանքը պիտի տեսնեն ու անոնց աղաղակը, ողբն ու կոծը պիտի լսեն, եւ արդարներ ու հոգելէն էակներ ի՞նչպէս չպիտի բողոքն Աստուծոյ սիրոյն եւ արդարութեանը գէմ ըսելով, եթէ զանոնք չես սիրեր եւ անոնց չես գթար, զոնէ մեղալ չես սիրեր եւ մեր վրայ ալ գութ չու-

նիս որ անոնց երեւոյթէն եւ աղաղակէն կը տառապիմք եւ հանդիսատ չունինք, մանաւանդ որ անոնց աղաղակը կը խառնուի մեր փառաբանութեանց եւ օրհներգութեանց հետ, եւ անկարելի կ'ըլլայ խաղաղ եւ անխոռվ վայելել Քեզ օրհնելու եւ դոհաբանութիւններ մատուցանելու առանձնաշնորհ:

Ահա այս եւ ասոնց նման խորհրդածութիւններով կը տեսնենք պարզապէս թէ՝ այդ առակէն դըժութիքի կամ յաւիտենական տանջանքի վարդապետութիւն մը կազմէլը ըստ ամենայնի անտեղի է, եւ բանականութիւն ունեցող էակի մը մըստեխն արդիւնքը չէ:

Խաւար դարերու մէջ Ս. Գրքէն մոլար վարդապետութիւններ հնարողներ այնչափ մեղադրելի չեն, որովհետեւ չունէին միջոց Ս. Գիրքը լաւ ուսումնասիրելու. բայց անոնք որ այս լուսաւորեալ դարուն մէջ՝ ամէն միջոց ունենալով հանդերձ, դեռ կուրօրէն կը հետեւին անոնց, տասնապատիկ մեղադրելի են, ինչպէս է վերոյիշեալ կղերականը, որ իրեն նման կուրօրէն չհետեւողներն ալ հերետիկոս կ'անուանէ:

Ե՛րբ պիտի արթնանան Աւետարանի պաշտօնեաները, իրենց պաշտօնին հաւատարիմ ըլլալու և իրենց ձեռքը եղած աստուածային պարզեւը՝ Սր. Գիրքը, իրենց անձին եւ ժողովուրդին փրկութեանը համար գործածելու:

 ԹԱՏԵՐԱՆԿԱՐՔ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՊԱՏԿԵՐՈՎ զարդարուած՝ չորս արարուածներով Տրամա մը որ կիտական, պատմական եւ Սր. Գրոց անժխտելի փաստերով կը նկարագրէ մեր երկրագնդին կազմուիլը, մարդուն ստեղծումը, անկումը եւ անոր վերահաստատութիւնը՝ աշխարհածաւալ դրախտի մը վերածուած երկրիս վրայ: Գինը 85¢ լաթակազմ, 35¢ թղթակազմ:

ՀՈԳԻՆ ԿԲ ՄԵՌՆԻՅ. — Այս տետրը Սր. Գրոց համաձայն կ'ապացուցանէ թէ մեռեալները կը հնջեն, եւ թէ անոնք «երկնից տակ ալ վարձք մը չունին» մինչեւ որ յարութեան առաւօտը գայ: 46 էջնոց, եւ պատկերազարդ գին 10¢:

ՀԱԶԱՐԱՄԻՒԻ ԱՐՑԱԼՈՅՑՍՐ կամ ԱՍՏՈՒԾՈՅ ՄՐԱԳԻՐԻ. — 522 էջերէ բաղկացեալ լաթակազմ, ևւ ոսկետառերով քանդակուած գեղեցիկ հասորը մըն է: Իր աեսակին մէջ միակ Հայերէն գիրքն է որ լիովին կը բացատրէ թէ Աստուած ինչո՞ւ թոլլատրած է չարիքը, եւ ի՞նչպէս մօտ ատենէն աշխարհի տաղնապը պիտի վերցնէ: Բաղմաչարչար Հայորդիին ճշմարիտ բարեկամը: Գին 75¢:

Նամակ կամ դրամ զրկուելու է ԴԻՏԱՐԱՆԻ անուան եւ հասցէին. —

THE TIDARAN  
117 Adams St., Brooklyn, N. Y., U. S. A.



ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՓՐԿԱԳԻՆԸ

Յիսուս աշխարհ գտնէն առաջ գոյութիւն ունէ՞ր : Նա լի՞նչվէն կրնար կոյսէ մը ծնիլ : Յիսուս ինչո՞ւ մեռաւ եւ անոր մահ ի՞նչ արքէք ունի : Որո՞նք պիտի օգտուին անկի : Այս հարցումներուն պատսախանը ստուգուի : Համար կարդա այս սենտրը, որ ցոյց պիտի այս նաև մինչև հիմա քեզի անիմաստ երեւցած Սր. Գրոց համաներու գեղեցիկութիւնն ու նշանակալից բլլարը : 64 էջ. գին 10 սկնի :

ՈԳԵՑԱՐՑՈՒԹԻՒՆՆ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏ ՄԸՆ կ-  
Այս տեսքը կ'ապացուցանէ թէ Ոգեհարցումիւնը ուրիշ բան  
չէ ապա թէ ոչ գեւելու Հետ յարաբերին; Անոր ծաւալումն  
առ ուրիշ փաստ մըն է հին աշխարհին վերջացած ըլլալուն;  
կը ացացարք նաև Սատանայի եւ գեւերու ուրիշ դալը,  
եւայսն: 64 էջ, գին 10 սէնթ:

Նամակ կամ դրամ դրկուելու է ԴԻՏԱՐԱՆի անուան  
և հասցէին, որն է հետեւեալը.—

**THE TIDARAN**  
117 Adams St., Brooklyn, N. Y., U. S. A.



ՊԻՏՈՒՅՆԸ

ԴԻԱՍՐԱՆԵՐ եւ Քրիստոսի Անքարա-  
յարքան Առանձինիկը՝ 16 էջոց  
միամսեա պաշտօնաթագթը մը որ  
կը պարունակէ ալիսարչի կացու-  
թեան չուրջ ճշգրիտ անոնքիններ,  
կատարուած մարտրութեանց բա-  
ցատրութեաններ, առևէ զիստական,  
բարյացան և հոգեւոր ըստիր յօդ-  
ուաններ, Տէղական բանեսկինն է  
\$1.00 Ամերիկան բանեսկինն է  
\$1.50 Ար-  
տասահմանի համար:

## U. S. AIR FORCE RECRUITING



384 է նոց, լաթեազմ ու պատկերազարդ գեղեցիկ գերք մը՝ ուր Սր. Գրոց տասը հիմ-  
նական առաւուրսուները տասը լարերով քնարի  
մը պէս հետեւեալ կարգով բացատրութեան էն.  
ԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՒԻՆ, ԱՐԴՅՈՒԹԵՐԻՒՆ,  
ԱՎՏՏՈՒՆԻՄ, ԱՄՐԱՀԱՄԱԱՆ, ԽՈՍՏՈՒՄ,  
ՅԻՍՈՒԽՈՒ ԾՆՈՒՆԴ, ՓՐԿԱՆՔ, ՅԱՐՈՒԹԵՐԻՆ,  
ԽՈՐՀՈՒՐԴ ՔՕՂԱԶԵԲՌՈՒԽՄ, ՍԵՐ ՏՀՐՈՉ  
ՎԵՐԱԴԱՐՁԼ, ԵԿԵՂԵՑԻՒԹԻՒՆ, ՓԱՌԱՀՈՐՈՒՄԻՐ,  
ԵՒ ՎԵՐԱՀԱՍՍՈՒԹԵՐԻՆ, Սր. Գրոց գերա-  
բեալ գրեթէ ամէն հարցում պատասխա-  
ուած է այս հատորին մէջ: Մէկ ժամ ասիկ կարգացողը շատ-  
աւեկի բան կը սորվի քան թէ տարի մը Աստուածաբանական  
ձևաբան յաճախողը, գին 50 սէնթ:

ՏԱՐԱՊՈՂ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՅՈՅԵԼ.— 48 էջ, գի՞ն 10 սէնթ:  
ԱԶԱԽՈՒԹԵԱՆ ՋԱՀԱԿԻՐԸ.— 48 էջ, գի՞ն 10 սէնթ:  
ԲԱԴՉԱԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՄԼ.— 64 էջ, գի՞ն 10 սէնթ:  
ԺՈՂՈՎՐԴԻՒՆ ԴՐՈՇԱԿԻ.— 64 էջ, գի՞ն 10 սէնթ:

Նամակ կամ դրամ զրկուելու է ԴԻՏԱՐԱՆի անուան  
եւ հասցէին, որն է հետեւեալը.—

THE TIDARAN  
117 Adams St., Brooklyn, N. Y., U. S. A.



**ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՈՒՐԲ ԳԻՐՔ  
ՈՒՍՍՆՈՂԱՑ ՄԻՌԻԹԻՒՆ**

Ի՞նչ է ԱՅՍ ՄԻՌԻԹԻՒՆ. — 1884էն ի վեր հաստատուած՝  
Ճշմարիտ Քրիստոնեաներու միութիւն մըն է, առանց ազլային  
կամ յարանուանական խորութեան:

ՆՊԱՏԱԿԻ. — Այս Միութեան նպատակն է, Յիսուսի՝ «Խա-  
ղաղութեան իշխան»ին անունով, երկրի վրայ խաղաղութիւն,  
ոչ եւ խնդութիւն հաստատել. ազատել մարդկութիւնը խաւար  
դարերէն ներկայ սերունդին հասած դաւանանքներու, աւան-  
գութիւններու եւ նախապաշարումներու կապանքէն, լուսաւո-  
րելով բոլոր ազլերը Ս. Գրոց ճշբետ ուսուցումներովլը:

ՆՊԱՏԱԿԻ. — ԳՈՐԾԱԴՐՈՒԹԻՒՆ. — Միութիւնս իր նպա-  
տակը կը տարածէ՝ 30էն աւելի լեզուներու թարգմանուած թեր-  
թերով, գրքենով, թէ ուսումնասիրութեան եւ թէ  
հրապարակային ժողովներով, եւ Քրիստոնէալայն կեանքով:

ԱՆԴԱՄԵԿՑՈՒԹԻՒՆ. — Այս Միութիւնը անդամակցու-  
թեան տոմար չի բռներ, քանի որ այդ տոմարը բանովը Աստ-  
ուած մնարէ, որ ի սրբ իրեն նուիրուողներուն անունները երկ-  
նոց մէջ կ'արձանագրէ (Երր. ՃԲ. 23). բայց ամէն անոնք որ  
ճշմարդութեան համար անօթի ու ծարակի են, սիրով կը հրա-  
ւերէ իր Ս. Գրոց ուսումնասիրութեան ժողովներուն՝ որոնք  
տեղի կ'ունենան աշխարհի ամէն կողմերը թէ Հայերէն եւ թէ  
30էն աւելի տարրեր լեզուներով:

ԴՐԱՄԸ. — Միութեանս գործը՝ իր սկզբնաւորութենէն  
ի վեր, կամաւոր նուիրատութիւններէ գոյացած դրամով է  
որ յառաջ կը տարուի: Միութեանս գրիւած դրամը, մի միայն  
իր նպատակին՝ հանուր մարդկութեան հոգեւոր կենաց բարե-  
լաւութեանը համար կը գործածուի:

Եթէ կը գնահատէք այս Միութեան մատուցած ծառայու-  
թիւնը եւ կուզէք գործակցիւ ունէ կերպով, ատիկա ձեր լուրջ  
եւ աջօթալիք գատուզութեանը կը ձգենք:

Բոլոր թղթակցութիւնները կամ նուէրները դրկուելու են  
ԴԻՏԱՐԱՆի անուան ու հասցէին, որն է. —

THE TIDARAN

117 Adams Street, Brooklyn, N. Y., U. S. A.



ՀՀ Ազգային գրադարան



NL0151227

